

ՀԱՅ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՀԻՌՄ

(ԺԷ ԴԱՐ)

ՅՈՎՀԱՆՆԵՍ ՎՐԴ. ԶՈՒՂԱՅԵՑԻ (ՔԹՈՒԵՇԵՆՑ)
ԵՒ ԻՐ ՏՊԱՐԱՆԸ

Աստուածաշունչի տպագրութեան պատմութիւնը ըրած ատեն՝ չէ կարելի անտեսել Զուղայցի Յովհաննէս Վարդապետը, որ անձամք փորձած է իրազործել այս հակայ ծրագիրը, ահազին դժուարութիւններով: Իր մասին անդրադարձած են ամէն անոնք՝ որ ըրած են հայ տպագրութեան պատմութիւնը, եւ վերջիններէն՝ Ռափայէլ Իշխաննեան, որու գլխաւոր ազրիւրը եղած է Զուղայցիի 1644ին տըպած Սաղմոսարանի Յառաջարան նամակը ու դիրքին Յիշատակարանը:

Յովհաննէս Վրդ.ի մասին գիտենք թէ 1639 Դեկտ. 1ին Նոր Զուղայէն ճամբայ Ներած է զէպի Արեւամուտք, ոյրկուած իր Առաջնորդէն՝ Կեսարացի Խաչատուր Արքեպիսկոպոսէն, որու աշակերտած էր: Վենետիկ հասնելով՝ ուսումնասիրած է տպագրութեան արուեստը, ուր բաւականութիւն չդատնելով՝ անցած է Հռոմ, շնորհ է հայկական տպագրական գիրքը, արհեստաւորներու հետ անցած է Լիվոնիոյ, ուր անձնական ճիզեբով եւ մեծ յոդնութեամբ, 1644ին տպած է Սաղմոսարանը եւ հուսկ դարձած է Արեւելք: Այս քանի մը տողերու մէջ ամփոփաւածը՝ պիտի ընդլայնենք յաջորդ կչերուն մէջ, հիմնուած ՀՍ.ի դիւանի փաստաթուղթերուն մըրայ:

Վենետիկ - Հռոմ (Փետրուար-Սեպտեմբեր, 1641)

Առաջին վկայութիւնը որ ունինք Զուղայցի Յովհաննէս Վրդ.ի մասին, կը կրէ Յովհիս 1641 թուականը, երբ ինքը Հռոմ ժամանած՝ աղերսագիր կը ներկայացնէ ՀՍ.ի ժողովին, հետեւեալ պարունա-

1. Յովհաննէս Վրդ.ի մասին հարուստ մատենագիտութիւն կարելի է գտնել՝ Ռ. Խնամնելին, Հայ Գրիլ Պատմութիմ, Հու. Ա., Երեւան, 1977, էջ 368-379:

կութեամբ. «Հայ Վարդապէտը Յովհաննէս-Մկրտիչ ժամանած է Հռոմ, իր ջերմեռանդութեան համար, ինչպէս նաև՝ ընկելու կաթողիկէ դաւանութիւնը. բայց չ'ուզեր եւ չի կրնար առնել այս քայլը՝ առանց կանխապէս լուսաբանութերու հաւատքի նիւթերու եւ տարբերութիւններու մասին. ուստի, կը խնդրէ որ իրեն համար սահմանուի մէկը, որ գոյնէ թարգմանելով՝ լուսաւորէ զինքը, որպէսզի երբ ան դառնայ իր հայրենիքը, Պարսկաստան, իր կարողին լուսաւորէ եւ այս սուլրք հաւատքին առաջնորդէ ուրիշներ, յատկապէս իր Կաթողիկոսը եւ հայ եպիսկոպոսները։ Բայց որովհետեւ երկար ճամբորդութեամբ է որ հասած է քաղաքս, եւ այժմ կը կարօսի նիւթական օժանդակութեան, կը խնդրէ Ս. Ժողովէդ որ օդնէ իրեն»²:

Թէ որքան անկերծ էին Յովհաննէս Վլրդ.ի վրացումները, մեզ ուղղակի կերպով չեն հետաքրքրեր. անոր պատասխանը պիտի տրուի յաջորդաբար։ Յովհաննէս ստիպուած էր դիմել այս միջոցին, որովհետեւ նախատակ մը կը հետապնդէր։ Ֆէր կրնար Հռոմի մէտք քաղաքի մը մէջ գործել՝ առանց պահելու տեղույն օրէնքները, կամայ ակամայ։ Հռոմ գալէն առաջ, Վէնետիկի մէջ «ընթացեալ ի տպարանս դրոց, բաղում ջանիկը հոռ տարեալ, - կը պիտի 1644ին տպած Սաղմոսարանի Յիշատակարանին մէջ, - վերահասու եղէ գործառնութեանս, եւ վասն առաւել պակասութեան մերոյ տպագրութեան՝ ի մտի եղի եւ խորհեցայ նորագոյն գիրք եւ տիպը կայացուցանել, որպէսզի եւս գեղեցկագոյնք լիցին գործք տպագրութեանս մերոյ. այլ զի ի Վէնէտիկ ոչ գոյին արհեստաւորք պատշաճք այսմ գործոյ, դիմլիցի ի Հռոմ»։

Յովհաննէս Վլրդ. երկու անգամ մտած է Հռոմ։ չորս ամիս (Փետր.-Մայիս, 1641) Վենետիկ մնարէ ետք՝ անցած է Հռոմ, ուր մնացած է նոյնքան ժամանակ (Յովհան-Սեպտ., 1641) եւ անցած է Լիվոնիոյ։ Արդեօք Հռոմի մէջ լրանակցած է գիր պատրաստողներու հետ, եւ կամ վարդագրութիւններ լրած է տպարանային այլ գործերու մասին, չունինք ոչ մէկ ակնարկ։ Վերեւ մէջներուած աղերսագիրը նիւթ եղած է ՀՍ.ի ժողովի 2 Յովհան 1641ի նիստին, ուր քննուելով հարցը թէ հաւատքի մասին է, փոխանցուած է Հաւատաքնութեան (Սանդ Օֆիս) Ժողովին։ Նկատելի ուրիշ կարեւոր կէտ մին է Յովհաննէս Վլրդ.ի Հռոմի մէջ հանդիպած ըլլալը՝ Անկեւրացի Յովհաննէս Սոլիմոյի, որ անշուշտ իմանալով անոր տպադրական ծրագիրները՝ խոռված պիտի ըլլայ, հասկնալի պատճառներով։

2. SOCG, vol. 402, fol. 266.

3. Acta, vol. 14, fol. 379, n. 34.

Վենետիկի հայ վաճառականներու դիրքը

Վենետիկին Հոռոմ ժամանելուն, ահա իր մասին գանդատի նամակ մը կը հասնի Հոռոմ, գրուած Վենետիկի հայ վաճառականներէն, որոնք նամակը կը զրկեն Մանթայէն։ Նամակը անթուական է, լեզուն ծանր եւ գրեթէ անհասկնալի։ Նամակին իմաստներուն հետեւելու համար՝ մեր տրամադրութեան ունինք անոր լատիներէն թարգմանութիւնը, կատարուած նոյն օրերուն ՀՍ. Քարտուղարութեան կողմէ։ Հայերէն նամակին ընկերացած է իտալերէն նամակ մը, գըրուած Մանթայէն, 14 Սեպտ. 1641ին, Աղեքսանդր Պաղիլորուլոյէ, հաւանաբար Գործակալ Ս. Աթոռուն, որ կը համառօտէ վենետահայ վաճառականներու բերանացի գանդատառը Յովիհաննէս Զուղայեցի մասին։ Պաղիլորուլոյ կը գէմ։ «Շատ մը հայ վաճառականներ, որ Վենետիկին հոս եկած են իրենց գործին համար, խնդրեցին որ իմացնեմ Ձեզի, թէ ներկայիս Հոռոմ հասած է հայ վարդապետ մը, իր Գրիպոր ծառայով, չուրջ 30 տարեկան, կարծ հասակով, սեւ աչքերով եւ թուսն մօրուքով, որդէ Տիրատուրի, թուն Քտուչէնց Միկիձի. իր անունը Յովիհաննէս, դրամատէր. ամէնքը խաթելով՝ Կպիսկոպոս կը ձեւանայ, որ չունի սուրբ ատարինաններն անդամ։ Կը ներփակեմ Հայերու գրած նամակը, ուր կը յայտարարեն թէ վարդապետ մը այն ատեն միայն ճշմարիս է՝ երբ ունենայ Կաթողիկոսին կնքեալ նամակը եւ Ս. Աթոռուն որկած միսիոնարներու վկայութիւնը։ Կը ինդքնմ որ պատասխան մը տրուէր Հայերուն, որոնք անձկանօք կը սպասեն, եւ կամ գրուի ուղղակի իրենց Կաթողիկոսին»։

Վենետիկի հայ վաճառականներուն նամակը, ուղղուած Ուրբանոս Լ. Պապին, հոս կը հրատարակենք, պահելով բնադրային ձեւերը, թողով ընթերցողին որ մեր հետ անկէ քաղէ իմաստները.

«Մանուցում լին Փարային, որ կարքալ է Աթոռն Սուբր Պետրոսայ եւ Պողոսայ։

«Մանուցում լին աստուածայախէր ահերոյն աւր բնանկին Հոռումայ քառաքն։ Խո արծաթասէր Վարդապետ աւր եկել է Ուռումայ քաղաքն, խակը անումն Տիրատուր, ուր անումն Ովաննէս, պաւլին անումն Քտուչէնց Միկիձ, ուր անումն Ովաննէս, իւլ-լ տարական այ. կառճիկ, թուխ այ միքուք, մէվ անք։ Աշակերտին անումն Գրիգոր, սարկավաք այ, դաս աւրնած չի էտ Ովաննէս Վարդապետ ա։ Խարցուցէք թէ ինչ աս էկէլ. յէք աւր ասի թէ պատմին խմար ամ էկէլ, ում յիքով աս էկէլ. ահուց Կաթողիկոսուն աւր աչմիծ աւր նստած այ, անումն Փիլիպոս Կաթողիկոյս այ, աւր մին մարդ աւր գիր կուզի՝ գին կտայ, գրին նշանն գ միր ունի, գրին վրայ կարմիր դէղով։ Ճոյեցոյ աշխարականի մեծավորնին անումն՝ Թաւջայ Շափ-

ուազ այ, աղբար անումն՝ կլիխազ այ, Փափահին դ պատրի կայ Ըստամ. մեծ պատրոյն անումն՝ Պատրի Թումաս այ, Փիլիպոյսին կաթուղիկոյ գ մուրն ունի, Խաւջայ Շաֆուազին մուրն ունի, Խաւջայ էլազին մուրն ունի, Պատրի Թումազին մուրն ունի, Խաւջայ Պուդուսին մուրն ունի: Թէ գրին վեայ ը մուր կայ, մէկն թէ չի՝ սուստ այ եւ խարիպայ:

«Սուրբ Աջմիածան աէրն, Փափին խասկացուցէք, Էտուր սուստն աղորդն յիմացէք, ինչ աւր Փափին քուրուղն այէնէց, ընի այ եկ Վանատիկն, չորս ամիս եկաց, ժուղուրդ խարէց, թայ եկեղեցին քատեմ, ուրիշ չինմ. խարէց, փուղբալորեց եկեղեցոյ Ֆրեք չոջառ, երկու ուրար, մից մոմտան, մէկ քաղզան. բանզրէց, քոնեց նծ դռուշ յինքն առէց, անչանք իքմին առէց, փախաւ արէկ Ըուստայ:

«Վասն սոյրոյն Քրիստոսի, համ արզաս քանէլոս Փափին յիմացուցէք, զինչ աւր հարն է առէք, աղաէկ կեցէք, այն պիղծ ժուղովրդ խարեցին քեղ. փէրիք չէր աւր իմահ կուպիս Փափին փարի: Վանատիկն աւր տանին Սուրբ Աջմիծին թէ. աւր զաւրն աղարիք Վանատիկն գնայ ի ձեռն Զուղեցի Միկիճին. ասրկալակն խարցէցէք, թէ Վանատիկումն դու արեղայ չիր էր, տէղս ո՞վ աւրհնեց. եղ քզ այ սոյր ա, սարկալայք չէլ Վանատիկն. էլ էտուր ընկիր այ աւր մին մինոյ գր կաղարիկն, էտ ուր ողջ կա արոց այ: Վանատիկին սարկալացին անումն Մարգար այ»⁵:

Հոռմէ մէջ այս նամակը թարգմանուած է լատիներէնի, ազատ թարգմանուպինեամբ, ուր կը տրուին դեռ անդրագոյն ծանօթուպթիւններ Յովիանէս Վրդ. ի անձին մասին, ըսելով թէ Յովիաննէս Վրդ. ինքն իր անձին համար կը վկայէ թէ ինք Եպիկոոպոս է եւ թէ Արեւմուտք զրկուած է Կաթողիկոսին կողմէ, սակայն ձեռքին չունի ոչ մէկ վկայական, որ առասարակ կը տրուի նման պարագաներու, կաթողիկոսական կարմիր կնիքով եւ ութիր այլ Տերագոյն անձերու ստորագրութեամբ: Նմանապէս զատիներէն օրինակին վրայ աւելցուած է, թէ Յովիաննէս Վրդ. Վենետիկի մէջ խարէութեամբ դրամ հաւաքած է, խոստանալով քաղաքին Ս. Խաչ փայտաշէն եկեղեցին վերածել քարացէնի, եւ թէ բանադրած է աղղային մը՝ ամուսնական խնդրով, եւ ապա արձակելու համար ստացած է 150 սկուդ⁶:

1641 Նոյեմբեր 12ին Քարտ. Բրանքաչիոյ այս հարցը նիւթ կ'ընէ ժողովի, համադրելով վերի լսուածները, թէ Վենետիկի հայ վաճառականներ կը պիտին՝ 1. ստիպել Յովիաննէս Վրդ.՝ որ ցոյց տայ Կաթողիկոսին վկայականը, 2. խարէութիւնը ստուգելէ յետոյ՝ վըտարել Հոռմէն, 3. Վենետիկի մէջ գանձած գումարը ձեռքէն առնե-

5. SOCG, vol. 165, fol. 133 + 132.

6. SOCG, vol. 165, fol. 131.

լով՝ դարձնել Վենետիկ։ Ժողովականներու եղրակացութիւնը կ'ըլլայ հետեւեալը։ «Լամելով թէ յիշեալ վարդպապետը մեկնած է Հոռմէն, յարմար նկատուածցաւ ոչինչ որոշել՝ մինչեւ իր դառնալը, ինչպէս խոստացաւ մեկնելէ առաջ»⁷։

Լիվոնիոյ – Ճենովա (Սեպտեմբեր–Դեկտեմբեր, 1641)

Հոռմէն կ'անցնի Լիվոնիոյ, ուր սիրալիր ընդունելուզիւն կը գտնէ լատին Հ. Պետրոս–Յովիլաննէսէ, որ յանձնարարական զիր մը ստացած էր ՀՍ կի Քարտուղարէն ի նպաստ Յովհաննէս Վրդ.ի։ Կ'իջեւանի վանք մը կը սահմանուի իրեն յատուկ քահանայ մը՝ որ իրեն սորվեցնէ, շատ հաւանաբար հաւատոքի վերաբերնալ ճշմարտութիւններ։ Սեպտեմբեր ամսուն երկորորդ էսէփին Յովհաննէս Վրդ. յանկարծ կը թողու ամէն ինչ, կը մեկնի Ճենովա, զարմացնելով զինք հիւրասիրողներով⁸։

Անկիւրացի Յովհաննէս Մոլինոյ, որ գեռ նոր հասած էր Հոռմէն Վենետիկ, եւ մօտէն կը հետեւէր Յովհաննէս Վրդ.ի շարժումներուն, 19 Հոկտ. 1641 թուակիր նամակով լուրը կը հասցնէ ՀՍ կի Քարտուղարին, թէ Յովհաննէս Վրդ. ինչ շարժառիթներէ մղուած դացած է Ճենովա։ «Յովհաննէս Վրդ. Լիվոնոնոյի մէջ 150 բէալ հաւաքած է Սանլով թէ Հոռմի մէջ հայլական դիրերու կաղապարներ եւ մայրեր շինել ակտոի տայ. Լիվոնոնոյէն մեկնած է Ճենովա՝ աղդայիններէ դրամ հաւաքելու՝ նոյն պատրուակով։ Կը խնդրեմ որ հրաման տայիք գերմանացի Յովհաննէսին՝ որ գիր չչինէ, ի վնաս մէր սուրբ հաւատոքին»⁹։

Նոյեմբերի մէջ Յովհաննէս Վրդ. կը դառնայ Լիվոնոյ. գարձեալ կը հիւրասիրուի նոյն վանքը, լաւագոյն քնարկավայրով։ Երկրորդ անգամ ըլլալով, Յովհաննէս Վրդ. առանց զուր տալու՝ յանկարծ կը մեկնի Ճռոմ, դարմացնելով ամէնքը. մեկնած էր առանց կղպելու սենեւակը, առանց ապահովելու ինչքերը, մանաւանդ որ նոյն վանքին մէջ կը գտնուէին օստարներ եւ դինուորականներ։ Լիվոնոյի հայ վաճառականներ տարածած էին քաղաքին մէջ՝ թէ Յովհաննէս Վրդ. զուրկ է Կաթոլիկային Յանձնարարական նամակէն, թէ առանց եպիսկոպոսական օծում ունենալու՝ պատարագած է քաղաքին մայր տաճարին մէջ, թագով եւ եպիսկոպոսական սպասներով¹⁰։

7. Acta, vol. 14, fol. 475, n. 31.

8. Այս լուրերը քաղած ենք P. Pier Giovanni di Firenzeի 27 Սեպտ. 1641 թուակիր նամակէն, գրաւած Լիվոնոնոյէն. նամակագիրը կը զարմանայ Յովհաննէս Վրդ.ի անակնկալ մեկներուն համար, շատերով որ չէր կրցած աւելի օգտակար ըլլալ իրեն։ (SOCG, vol. 32, fol. 331)։

9. SOCG, vol. 33, fol. 370.

10. Այս մանրամասնութիւնը կը դրէ նոյն P. Pier Giovanni, 10 նոյմբ. և 8 Դեկտեմբեր 1641 թուակիր նամակներով. (SOCG, vol. 32, fol. 335, 336)։

Հոռմ մեկնելու լուրջ առնելով՝ Մոլինոյ գարձեալ կը մտահոգ-ուի, ու վախնալով թէ մի դուցէ յանկարծ հոն յաջողին Վարդապետին գործերը, «Լիլոռնոյէն եկած նամակներէն կ'իմանամ», - կը գրէ 23 Նոյեմբերին, - թէ Յովհաննէս Վրոդ. Ճենովայի եւ Լիլոռնոյի հայ վաճառականներէն հաւաքած է 400 բէալ, ըսելով թէ Հոռմի մէջ զերմանացի Յովհաննէսին շինել պիտի տայ հայկական տառեր: Կը խնդրեմ որ հաճէիք հրահանդ տալ զերմանացիին՝ յանձնառու չըլ-լալ գործին. հակառակ պարագային՝ պիտի ստիպուիմ գրել ՀՍ. Քողովի քարտինալներուն եւ կամ Պատիին, թէ այս Վարդապետը կ'ուրիշ հայկական գիրեր շինել տալ, Հայաստանի մէջ հերետիկոսական գիրքեր տարածելու համար»¹¹:

Հոռմի մէջ՝ Երկրորդ անգամ (Դիմկու. 1641 – Օգոստ. 1642)

Յովհաննէս Վրոդ. Հոռմ հասնելուն սկսած ըլլալու է շինել տալ տպագրական գիրեր, եւ առաջին յաջողութիւններու լուրջ գրած Վենետիկ, անշուշտ արդայիններու դիմաց արդարացնելու ինքիփնքը, որոնցմէ գրամ ստացած էր նոյն նպատակին համար: Լուրեր, որոնք մտահոգիչ էին Յովհաննէս Մոլինոյի համար. «Զեմ կրնար չգոմել սրտի ցաւով, - կը գրէ Մոլինոյ Վենետիկէն 28 Դեկտ. Թուակիր նամակով, - որ Յովհաննէս Վրոդ. գրած է Վենետիկի Հայերուն, թէ ինք Հոռմ ստիպուած է Երկարել իր բնակութիւնը, ամբողջացնելու համար հայկական գիրերու շինուաթիւնը, եւ թէ հազիւ գործը վերջացնէ՝ պիտի գայ Վենետիկ: Ես որ այնքան երկար տարիներ կը յոպնիմ Սուրբ Եկեղեցւոյ ծառայելու համար, որսէալի կաթողիկէ հաւատքը տարածուի, այժմ ըրպայ որ յամառ հերձուածոր մը շինէ հայկական գիրերը, ու Հայաստան տանելով տպէ Հոռմի հակառակ գիրեր: Շատ անդամ ըստ ճեղի եւ կը կրնեմ, թէ ստիպուած պիտի գրեմ Քարտ. Փանակիսկոսի եւ Քարտ. Պալլօտառոյի, հարկի պարագայի նաեւ Պատիին, որտէսպի մարեն այս կրակը եւ հերետիկոսական գիրքեր չուրածուին Հայաստանի մէջ»¹²:

Հոռմի մէջ Յովհաննէս Վրոդ. պէտք է շահած ըլլայ ՀՍ. Քարտուղարին՝ ինկողիի վստահութիւնը, որովհետեւ Վարդապետը կատարած էր կաթողիկէ գաւառնութիւն, ու ինկողիի համար այս եղելութիւնը՝ կը մատնանշէր Յովհաննէս Վրոդ. ի ներքին քարի տրամադրութիւնը, ուստի չէր կարող հակառակիլ անոր առաջարկներուն: Այս քարի լուրջ ինկողի գրած ըլլալու է նաեւ Մոլինոյի, որ ստիպուած էր խնդակցիլ եւ «Հոս տեղւոյս հայ կաթողիկէները, - կը գրէ Մոլինոյ 4 Յունուար 1642ին, - ուրախութեամբ իմացան թէ Յով-

11. SOCG, vol. 33, fol. 379.

12. SOCG, vol. 33, fol. 378.

Հաննէս Վրդ. կատարած է կաթողիկէ դաւանութիւն»¹³, բայց թէ Մոլինոյ իրապէս ուրա՞խ էր այս լուրով, մւ կամ կրնա՞ր հաւատալ Յովհաննէս Վրդ.ի անկեղծութեան. չէ՞ որ ինքն ալ զրած էր նոյն դաւանութիւնը եւ տուած էր շատ մը ապացոյցներ իր զգացումներուն անփոփովթեան, եւ սակայն կրած էր եւ դեռ կը կրէր ահագին դժուարութիւն՝ տապարութեան մարդին մէջ:

Զգացումներու ար եղեւէջին մէջ, 15 Մարտ 1642ին Մոլինոյ կը դրէ երկար նամակ մը Քարտո. Պալլոտատոյի, որ հեղինակաւոր անձերէն էր ՀՍ.ի Ժողովին. Փէննետիկի կաթողիկէ Հայերը ժամանակ մը առաջ իմացած էին թէ Սպահանի Խաչատուր Արքեպիսկոպոսը դրկած էր իր աշակերտը՝ Յովհաննէս Վրդ., Վենետիկ, - ան որ ներկայիս կը գտնուի Հռոմ, Հայոց հերանոցը, - որակտղի ամէն ջանք ընէ ու շինել տայ հայկական գիրերու կաղապարներն ու մայրերը, նպատակ ունենալով Հայաստանի մէջ բանալ տպարան, տպէլու համար գիրքերը Գրիգոր Տաթեւացիի, ան որ զրած է կաթողիկէներու հակառակ եւ չարախօսած է Հռոմի Եկեղեցին դէմ: Այս գաղափարները Տաթեւացի ամփոփած է իր Քարոզներուն մէջ, որոնք վնասակար են քրիստոնէութեան. իսկ հերձուածող Հայերը՝ այս եւ ասոնց նման գիրքեր մեծ ծարաւով կը փնտուն: Վերոյիշեալ Յովհաննէս Վրդ. մինչ Վենետիկ էր, աշխատած է այս ծրագիրով. բայց քաղաքին մէջ չգտնելով քաջ արհեստաւորներ որ պատրաստեն հայկական գիրերը ուղղուած է Հռոմ, նոյն նպատակները հետապնդելու, ու ներկայիս հայկական գիրեր փորագրել կու տայ գերմանացի Յովհաննէսին, ան որ կը բնակի Ֆիեռոյ կոչուած նեղ փողոցին վրայ, որու բնակարանին դիմաց կայ ապակերործ մը, կէս սկուտ առնելով իւրաքանչիւր գիրի համար, որսէալի ապագային Վարդապետը թափէ գիրերը՝ հոն ուր իրեն համոյ է: Ես, Յովհաննէս Մոլինոյ, ամենահաւատարիմ Սուպրեմ Եկեղեցւոյ, այս լուրերը առնելուա՝ կը հաղորդեմ Զեղի, որակտղի Զեր վսեմութիւնը իմաց տայ ՀՍ.ի Ժողովին. գիտցէք որ եթէ հայկական գիրերը այս մարդուն ձեռքով Պարսկաստան փոխադրուին՝ առաջ պիտի դայ միայն վնաս եւ մեծ զայթակութիւն»¹⁴:

Շաբաթ մը ետք, այս է 22 Մարտ 1642ին, գրեթէ նոյն բովանդակութեամբ, բայց աւելի համառօտ կերպով, Մոլինոյ կը գրէ ՀՍ.ի Քարտութեամբ, իմացնելով թէ նոյնը քննարձակ կերպով գրած է Քարտո. Պալլոտատոյի, պատրաստ է գրել նաեւ Հաւատաքննութեան Ժողովին, արգելելու համար այն հրճեց՝ որ պիտի տարածուի ամբողջ Հայաստանի մէջ, ի վնաս կաթողիկէ հաւատքին¹⁵:

13. SOCG, vol. 34, fol. 222.

14. SOCG, vol. 34, fol. 300.

15. SOCG, vol. 34, fol. 310.

Այնպէս կը թուի որ Հռոմ չէր ուղեր իրաւունք տալ Մոլինոյի, եւ կամ այն է՝ որ Յովհաննէս Վլրու. կը գործէր ծայր աստիճան դաշտնի, որ զբածը կը մնայ ծածուկ ՀՅ.ի ժողովէն, որու Քարտուղարը Խնկոլի, 29 Մարտին կը պատասխանէ Մոլինոյի հետեւեալ համառօտ տողերով. «Յովհաննէս հայ Վարդապետը, ինչպէս ուրիշ անդամ գրեցի, բնաւ հետամուտ չէ սագելու ո՛չ Գրիգոր Տաթիւացիի գործները, ոչ նման այլ աշխատութիւններ, եւ ոչ ալ հայկական գիրեր շինել տալով զբաղած է: Գիտոցիր նաեւ որ գերմանացի Յովհաննէսն ալ ներկայիս գիր չի շիներ, որովհետեւ սկիզբէն ի վեր իրեն արդիլուցեաւ միջամուլս ըլլալ նման ձեռնարկներու»¹⁶:

Լեհաստան երթալու ծրագիրներ

Նոյն տարիներուն փշոտ էր լեհահայոց եկեղեցական միանթեան խողիրը: ՀՅ.ի ժողովը տեսնելով Յովհաննէս Վլրու.ի անեցած պատրաստութիւնը, ծրատիրներ կը սկսի մշակել անոր մասին, յատկապէս վաստահացած անոր ցոյց տուած ներքին տրամադրութիւններուն եւ ըրած հաւատքի գաւանանքին վրայ: Մոլինոյ 4 Յունուար 1642ին կը գրէ Խնկոլիի: «Յովհաննէս Վլրու. նամակ զբած է տեղւոյս աղդայիններուն, ըսելով թէ կը սպասի ՀՅ.ի ժողովին եւ Պապին նամակներուն՝ լեհաստան մեկնելու համար, որպէսզի Պիրոմալլիի հետ երթայ Փիլիպպոս Կաթողիկոսին, բանակցելու համար: Այս բոլորը լաւ լուրեր են»¹⁷:

Մոլինոյի վերջին բացատրութիւնը «այս բոլորը լաւ լուրեր են» գուցէ հետապնդական շեշտով զբուած լրան, որովհետեւ ասկէ ետք է որ զբած է սիերեւ մէջ բերուած երկար նամակը, ուր կը պարզէ Վարդապետին ունեցած յետին նապատակները:

Յովհաննէս Վլրու. հետապնդելու համար իր տաղադրական ծրագիրները, այսպէս կը թուի որ իրապէս կը յարմարի կացութեան: 22 Յունիս 1642ին աղերսագիր կը ներկայացնէ՝ հետեւեալ պարունակութեամբ. «Ես Յովհաննէս-Մկրտիչ Հայոց Վարդապետ, կը պարզեմ Զեղի թէ Պարսկաստանէն Հռոմ եկայ՝ Հռոմէական Սուրբ Եկեղեցւոյ միանալու համար, ու դաւանանքս ըրի Սանդ Օֆիսի մէջ: Այժմ կը խնդրեմ երթալ լեհաստան, աշխատելու Եկեղեցւոյ միութեան համար. տեղւոյն ազգայինները տեսնելով հայ վարդապետ մը՝ կրնան դիւրաւ յառաջացնել միութիւնը: Ուստի կը խնդրեմ Յանձնաբարական նամակներ՝ ուղղուած Առաքելական նույիրակին եւ լե-

16. SOCG, vol. 34, fol. 317.

17. SOCG, vol. 34, fol. 222.

հերու թագաւորին»¹⁸: Յունիս 23ին նկատի կ'առնուի աղերսադիրը¹⁹, ու 6 օպէիս 1642 թուականով, կը հաղորդուի լեհաստանի Առաքելական նուիրակին թէ «Յովհաննէս Հայ Վարդապետը, որ Հռոմի մէջ Հաւատքի գաւանութիւն տալով միացաւ Ս. Եկեղեցոյ, այժմ կու դայ Երկիրոց, փափաքելով անցնիլ Լէոպոլիս, գործակիցելու որքան կրնայ Թորոս Նեկոլովիչ Արքեպիսկոպոսին եւ Պիրոմալլիի, ի խնդիր Եկեղեցական միութեան: Արդ կը յանձնենք ովհնքը քու հովանիլ, որպէսզի թէ՛ թագաւորին եւ թէ ուր հարկ է՝ նպաստես իբրեւ»²⁰:

Երբ այս կերպով պատրաստ էր հողը, Յովհաննէս Վրդ. ուղելով օգտագործել առիթը, կը ներկայացնէ նոր աղերսադիր մը՝ յատկանշական պարունակութեամբ. «Յովհաննէս Հայոց Վարդապետ, որ Աստուծոյ շնորհքով ըրաւ Սուրբ հաւատքի գաւանութիւն, միշտ փափաքած եւ այժմ եւս կը փափաքի՝ լատիներէնէ հայերէնի թարդմանել Ս. Թոմաս Ագուինացիի եւ ուրիշ Հայրերու գործեր, եւ այս նպատակով այ հոսոմի մէջ պատրաստել տուած է հայկական գիրեր: Խոնարհաբար կը խնդրէ Զեր վմեմութենէն որ հաճիք հրաման տալ իրեն, որպէսզի կարենայ հետը Լէոպոլիս տանիլ այդ գիրերը, հոն տպելու վերոյիշեալ թարգմանութիւնները, ինչպէս նաեւ Հ. Պողոս Պիրոմալլիի շարադրած գործերը»²¹:

ՀՍ. կ Ժողովը կրնա՞ր արդեօք շնորհառաջ ելլել նման առաջարկի: Բացառութիւն մը ըրաւ էր Մոլինոյի պարագային, սակայն անկէ դուրս կատարուած դիմումներուն միշտ ժիստական պատասխան տըւած էր: 1640ին, երբ Պիրոմալլի Ս. Ալբոնէն պիտի որկուե լեհաստան, խնդրանք ներկայացուցած էր ուղղակի Ռւբրանոս լ. Պապին. «Արքազան Հայր, առաքելութեանս տարիներուն շարադրած եմ բառարան մը հայերէնէ յատիներէն, 35.000 քառերով, ու կը փափաքիմ տաել առանց ծանրանալու ՀՍ. կ Ժողովին: Ուստի կը խնդրեմ Զեր Սրբութեանէն, որ հաճիք հրահանդ տալ ՀՍ. կ Ժողովին, որ ինծի շնորհէ հայերէնէ գիրերու մայրերը եւ կամ փոխ տայ անոնց կաղապարները, որպէսզի ես պատրաստել տամ նոր մայրեր: Կը խոսուանամ հատորը տաելէ յետոյ՝ որոշ թիւով քառակիրքներ դրկել Հոռոմ, զնելով ՀՍ. կ Ժողովի տրամադրութեան»²²: Պիրոմալլիի աղերսադիրը կը փոխանցուի ՀՍ. կ Ժողովին, որու Քարտուղարը, Ինկոլի, հետեւեալ իսորհուածութիւնները դրաւոր թողած է նոյն թուղթին վրայ. «Լեհաստանի եւ Պարսկաստանի հայերը ունին արդէն տեփա-

18. SOCG, vol. 403, fol. 241.

19. Acta, vol. 15, fol. 116, n. 19.

20. Lettere volgari, vol. 21, fol. 64.

21. SOCG, vol. 404, fol. 116.

22. SOCG, vol. 401, fol. 191.

կան տպարան, սակայն անոնց հայկական գիրերը չունին գեղեցկութիւն։ Անկախ այս պարագայքն՝ Ս. Ժողովս նման պարագաներու կը դժուարի տալ իր հաւանութիւնը, որպէսզի կարելիութիւն չտայ հերթակոսական գիրերու տպագրութեան։ Սակայն կարելի է հրահանդ տալ Պիրոմալլիի՝ որ տպագրեքը տպագրելէ յետոյ՝ ոչ մէկ գիրքի տպագրութեան ձեռնարկէ, առանց Լէտպոլսոյ Եպիսկոպոսին վասերացումին, որ իր կարգին գործը պէտք է յանձնէ մասնագէտուուու»²³։ 25 Յունիս 1640ին Քարտ. Փանֆիլոյ Պիրոմալլիի խոդիրը կը ներկայացնէ Ժողովի ու պատասխանը կ'ըլայ Ժիտական, լաւագոյն դատելով որ բառգիրքը տպագրուի Հռոմի մէջ²⁴։

Արդեօք այս մանրամասնութիւնները ծանօթ էին Յովհաննէս Վրդ.ի., որ համարձակած էր նման առաջարկ ընել Ս. Ժողովին։ Ամէն պարագային իր աղերսագիրին վրայ ալ նոյն Քարտուղարը թողած է խորհրդածուութիւններ, որ անշուշտ յաջորդաբար ներկայացուած է Ժողովին։ «Յովհաննէս Վրդ. շնել տուած է մեծ եւ փոքր գիրերու կաղապարներ ու մայրեր, որպէսզի տանի Հայաստան եւ կամ գոնէ Լեհաստան, տպելու համար լաւ գիրեքեր, յատկապէս Ս. Թոմասի գործերը եւ Պիրոմալլիի բառարանը, եւ ասոր համար ծախսած է 200 սկուզ, եւ աւելի։ Գիրերը պատրաստողն է գերմանացի Յովհաննէսը, որ աւարտած է մեծ գիրերը եւ ներկայիս կ'աշխատի Յովհաննէսը, որ աւարտած է մեծ գիրերը եւ ներկայիս կ'աշխատի Գիրերու վրայ։ Գերմանացին Ս. Ժողովին հրահանդ ստացած փոքր գիրերուն վրայ։ Վերմանացին Ս. Ժողովին Վարդապետին։ Սակայն նկատած որ աղերսագր կուն Սստուծոյ շնորհքով միացա այս Ս. Աթոռին, եւ փափաքելով նոյն կաթողիկէ հաւատաքը տարածել իր աղղակիցներուն մէջ, կը խնդրէ որ հրաման տրուի գիրերը պատրաստողին՝ յանձնել իրեն (Յովհաննէս Վրդ.ի.) ցարու պատրաստածները։ Այս խորհրդածութիւններէն վերջ ինկողի տեռ կ'աւելցնէ։ «Լէտպոլսոյ մէջ արդէն խակ դոյումթիւն ունի հայկական տպարան, թէեւ ոչ այնքան գեղեցիկ՝ ինչպէս է ՀԱ. Կ. տպարանի գիրերը, որոնց նմանութեամբ է որ գերմանացի Յովհաննէս պատաստածները։ Այս կարգի համար համաձայն օգտակար կը թուի թողուլ Վարդապետին համար։ Ինձի համաձայն օգտակար կը թուի թողուլ Վարդապետին որ գիրերը տանի Լէտպոլիս, հակաղելու համար այն տըպագետին՝ որ կը գտնուի հերձուածողներու ձեռքը, պայմանով որ հոգն ու պատաստանատուութիւնը գրուի Առաքելական Նուիրակին վրայ, որպէսզի տպարանը հաստատուի Դոմենիկեաններու կամ Կարմեղականներու վանքը, հսկելով որ տպագրուին միայն կաթողիկէ գիրքեր։ Եթէ այս հրամանը մերժուի Վարդապետին, պէտք է իրեն հասուցանել 200 սկուզ եւ աւելի ծախսը որ ըրած է գիրերուն հա-

23. SOCG, vol. 401, fol. 196.

24. Acta, vol. 14, fol. 120, n. 39.

մար, քանի դիր վիորող գերմանացին ալզեատ լըլլալով՝ չի կրնար վե-
րադարձնել ստացած գումարը»²⁵:

11 Յուլիս 1642ին հարցը կը դրուի ժողովի, եւ պատասխանը
կ'ըլլայ ժխտական, գոնէ առ այժմ, որպէսզի ժամանակ տրուի եւ
հարցը խորապէս քննուելով՝ նիւթ լըլլայ յաջորդ նիստի մը²⁶: Եւ
իրապէս քանի մը օր ետք, 16 Յուլիսին, հարցը կրկին քննութեան
կ'ենթարկուի մասնական ժողովի մը մէջ, ուր նկատի կ'առնուի դի-
րերու պատրաստութեան համար Վարդապետին ըրած ծախսը, եւ որ
կը փափաքի տպարան հաստատել Լէովուլսոյ Ս. Խաչ վանքին Ան-
տոնեան ճշնաւրոներու վանքը, նիկոլ Թրուսովիչ հայ Արքեպիսկո-
սուսին հովանիին ներքեւ, որպէսզի տպէ կաթողիկէ վարդապետու-
թեան համաձայն դիրքեր, իր ապդայիններու հոգիին վրկութեան
համար, պայմանով որ Վարդապետին մահէն յետոյ՝ տպարանը ըլ-
լայ աեփականութիւն նոյն Ս. Խաչ վանքին, որպէսզի շարունակուի
գործը՝ ի մշտնչենաւոր յիշատակ իրեն, ի նաևաստ Հայ աղոյին եւ ի
փառու Ս. Եկեղեցւոյ. «Արդ, Յովհաննէս Վրդ.՝, – կ'ըսէ ժողովի ար-
ձանադրութիւնը, – այս լուրջը ներկայացնելով՝ կը խնդրէ որ իրեն
չնորդուին հայկական գիրերը»²⁷:

Լիվոնյի մէջ

Մինչ այսպէս ՀՍ.ի ժողովը հարցը քննելու հետ էր, Յովհաննէս
Վրդ.՝ յանկարծ կ'անհետանայ քաղաքէն, ու 24 Օդոստոսին Սարդիս
Վանի եպիսկոպոսին²⁸ հետ կը մեկնի Լիվոնյ, հետը տանելով

25. SOCG, vol. 404, fol. 123.

26. Acta, vol. 15, fol. 135, n. 19.

27. Congr. Part., vol. 3, fol. 277.

28. Սարդիս եպս.ի անձին մասին ՀՍ.ի դիւանը դունք մէկ նամակ, գրուած Լի-
վոնույէն, 31 Օդոստոս 1642ին, ուղղուած ՀՍ.ի Քարտուղարին. նամակը գըր-
ուած է խոալքէն, միայն ասորագրութիւնը հայերէն՝ «Ես նուաստ Սարդիս
Եպիս.»: Նամակին պարունակութիւնը հետեւալին ք. «Ես Եպիսկոպոս Վանի,
անցեալ օրերուն Զառու եկայ ուստի եւ համրուրելու Պապին ոտքը: Առաջին օրը
զիս հւրասիրեց Հ. Ֆրանչեսկոս Հայը, որու խոստովանեցայ: Աղքան էր,
բայց ինծմէք առաւ 10 ոսկէի խոստանալով յանդոզնել ունկնդրութիւն մը Պապին:
Դրամը առնելէն յետոյ չուսնուեցաւ: Հոռմ զայա Ջուղայեցի Յովհաննէս Վար-
դապետը, որ իր իմ հայրս եւ վարդապետս՝ զիս առաջորդեց ընկու հա-
ւատքի զաւանութիւն: Եւ որովհետեւ ինք Լիվոնյ մեկնելու վրայ էր, եւ
ես արցատութեան համար չէի կրնար առանձին մնալ Հոռմ իրեն ընկերացայ:
Հոռմէն մենակէ առաջ ուղեցի բողոքել, սակայն Յովհաննէս Վրդ.՝ թոյլ չուը-
ւաւ: Այժմ կը պահանջմաք դրամս. իսկ այդ Հ. Ֆրանչեսկոսն ալ իր պաշտօնէն
վանուելիք է»: (SOCG, vol. 35, fol. 455): Այս նամակին ՀՍ.ի ժողովը
չէ պատասխանած, որպէսկետեւ նամակին կռնակին (fol. 464) գրուած է «nihil»,
որ կը նշանակէ «ոչինչ» (պատասխանել):

գերմանացի Յովհաննէս, գիրքը պատրաստողը։ Զունինք բացարայտ աղբիւր՝ եղբակացնելու թէ Յովհաննէս Վրդ. հրաման ստացած ըլլայ հետը տանելու նաեւ տպագրական գիրերը։ գերմանացին հետը տանիլը ինքնին նշան մըն էր թէ Լիվոռնոյի մէջ գործը պիտի սկսէր ծայրէն։

Եւ իրապէս Յովհաննէս Վրդ. լուս կ'աշխատի Լիվոռնոյի մէջ, միշտ նոյն գաղափարականով, միշտ նոյն տպագրական ծրագիրներով, միայն անզամ մը կը խոչ լոռութիւնը, 22 Հոկտ. 1642ին, երբ կը դրէ ինկուիի, թէ նոյն օրը ստացած է Փիլիպպոս Կաթողիկոսի նամակը, ուղղուած Ուրբանոս Հ. Պապին, եւ թէ Կաթողիկոսը առանձին նամակով կը յանձնարարէ իրեն՝ որ չվատահի ոչ մէկ աղդայինի, այլ անձամբ նամակը տանի Հռոմ ու յանձնէ Պապին²⁹։

Եօթը ամիս (Սեպտ. 1642 - Մարտ 1643) լուս աշխատանքէ յետոյ, 19 Մարտ 1643ին կը դրէ ինկուիի, պարզելով իր ծրագիրը. «Ինձի հաղորդեցին Ձեր հրամանը, որ տպագրելիք Սաղմոսարանս ըլլայ՝ ո՛չ Եօթանասնից թարգմանութեան այլ Վուկաթայի համաձայն. ես սկիբքին ի վեր տարրեր չէ որ կը մտածէի: Ինձի առաջարկուեցաւ տպել Քարտ. Բելլարմինոսի Քրիստոնէական վարդապետութիւնը, այն որ Ս. Ժողովով տպագրած է. սակայն ես չընդունեցայ առաջարկը, արժանիքն ու պատիւը Ձեզմէ չկայելու համար: Եւ որով առաջարկը, արժանիքն ու պատիւը Ձեզմէ չկայելու համար, վերատպել հայերէն լեզուով որոշեցի, պարզապէս փորձի համար, վերատպել հայերէն լեզուով Սաղմոսարանը, ան որ Պիոս Դ. Պապի հրամանով տպուած է Վենետիկի մէջ, ջանալով կարելիին չափ յարմարցնել Վուկաթային: Բնելիք տպագրութիւնս պիտի ըլլայ պարզապէս փորձ մը, որովհետև բոլոր հոգիով կը փափաքիմ տպագրել ամբողջ Աստուածաշունչը, անշուշտ Ս. Ժողովին եւ Ձեր հրամանով. ուստի կը ինդրեմ հաճէիք դրիել ինձի Աստուածաշունչ մը, Վուկաթան, կամ այն որ Ձեզի հաճոյ է, որ ամենայն յօժարութեամբ պիտի տպեմ, որովհետև ուրիշ նպատակ չունիմ՝ եթէ ոչ պահել Ս. Ժողովիիդ կարդադրութիւնները»³⁰:

Ինչպէս ամէն հայ, որ դրազած է տպագրութեամբ, կրած է անոր հետեւանքները անխուսափելի կերպով, այսպէս ալ Զուղայեցի Յովհաննէս Վրդ. ձեռք դրած ըլլալով այս գործին՝ յանձնառու եղած էր ընելու պարտքեր։ Տեսանք թէ Վենետիկի Հայերը ինչ դրեցին Հռոմ իր մասին. տեսանք նաեւ թէ Լիվոռնոյի Հայերը ինչ կերպով պաշտպանեցին իրենց Վարդապետը. մարդկօրէն յոյս չկար ձեռք բերել մեծ գումարներ։ Յովհաննէս Վարդապետը չունէր եկամուտի աղբիւրներ, մանաւանդ որ շուրջ չորս տարի է կը թափառէր իտա-

29. SOCG, vol. 35, fol. 459.

30. SOCG, vol. 40, fol. 135.

լիոյ քաղաքները . որով յանձն կ'առնէ խոնարհցուցումը՝ կրկին անդամ երթալու Վենետիկ, զարնելու աղղայիններու գուռոց : Կրկին անդամ մեծագոյն խոռոշողը կ'ըլլայ Յովհաննէս Մոլիոյ, որ գեռ նոր աւարտած էր տպագրութիւնը Սալմոսարանին եւ Յիսուս Որդիին, ու կը պատրաստուիք մեկնիլ Պոլի : Մեկնելէ առաջ, վերջին նամակ մը կը գրէ ինկոլիի, 9 Մայիս 1643ին՝ ըսելով . «Տէր Յովհաննէս Զուղայեցի Վարդապետ ներկայիս կը գտնուի հոս, Վենետիկ, դրամ հաւաքելու, Լիվոռնոյի մէջ տպաբան կանոնելու համար : Գերմանացի Յովհաննէս մինչեւ օրս կը գտնուի նոյն քաղաքը, և կ'աշխատի գիրեր եւ ուրիշ զարդեր պատրաստել անոր համար՝ որ հոս, հերձուածող հայերուն առջեւ, ուրացաւ կաթողիկէ դաւանութիւնը որ ըրած էր Հոռմի մէջ, ինքոյնքը արդարացնելով՝ թէ իսկական դաւանութիւն չէր ըրածը, քանի շօշափելի դումար մը տուած էր Հ. Ֆրանչեսկոսի, որպէս հաւատքի դաւանութիւննէն դուրս ճէք բոյոր այն կէտերը՝ որոնք Հոռմի Ներկեցիկն սխալ կը նկատուին, բայց հայ հերձուածորներու համար ուղիղ վարդապետութիւն են : 15 օրէն կը կարծեմ թէ Լիվոռնոյ պիտի դառնայաց³¹ :

Օտար ափերու վրայ, աղղային գործի նուիրուող անձի մը համար, իր աղղակիցէն իր մասին գրուած նման նամակ՝ անշուշտ քաջալերիչ չէր . սակայն կրօնական ծայրայելղութիւնը, եւ կամ դարուն մտայնութիւնը՝ գերակշխու գեր ունին երթեմն նման պարապաներու :

Յովհաննէս Վրդ. ի հետ նոյն վարմունքը ունեցած է Լիսուլսոյ Նիկոլ Թորոսովիչ հայ Արքեպիսկոպոսը, որ 1644 տարւոյն առաջին ամսուն անցցողով կը գտնուէր Լիվոռնոյ, ուսկից 9 Յունուարին կը գրէ ՀՍ. ի ժողովին . «Ժիտնաք, որ Յովհաննէս Վրդ. կ'ուղէ հայերէն դիրք տպէլ, բան մը որ չարիքի դուռ պիտի շլլայ . պէտք չէ թոյլ տալ որ այսպէս գործէ՝ առանց Ս. ժողովի հրամանին . ես իմ կողմէս հոս հակառակեցայ իրեն» : Եթու յանձնարարելու որ Ս. ժողովը նման անձերու վրայ պէտք է հսկողութիւն ունենայ, քանի ասոնք հովիւներ ըլլալէ աւելի վաճառականներ են՝ իրենց շահին ի խընդիր, նամակը կը փակէ ըսելով . (Հոռմի մէջ) «կիմացայ Հ. Ֆրանչեսկոսի որ ճիշա այս Յովհաննէս Վրդ. իմ անունովս հայկական գիր շինել տուած է, խոստանալով տանիլ Լեհաստան մէր քաղաքը, Ս. Խաչ վանքը, որպէսզի տպէ այն գիրքերը՝ որ տեղւոյն մեծաւորը իրեն պիտի հրամայէ : Այս բոլորը խարէութեամբ ըրած է, պարզապէս որպէսզի Հոռմի մէջ կարենայ հայկական գիրեր շինել տալ : Ասկից Հայաստան դրկած է շատ մը գործիքներ, եւ գիրեր, մաս մընալ իր քով պահած է, ինչպէս ըսաւ, որպէսզի հոս պիրքեր տպէ՝ օգտուանով տեղւոյս ընծայած դիւրութիւններէն» : Թորոսովիչ նա-

մակը կը փակէ առաջարկելով՝ որ իրեն իշխանութիւն տրուի արգիւլելու այս գործը³²:

Սոլինոյի եւ Թորոսովիչի նամակները ՀՍ.ի ժողովի կողմէ պէտք է նկատի առնուած ըլլան եւ անոր համաձայն ալ հրահանգներ տըրուած Լիլուոնոյի Ս. Ալուոփի Դործակալ՝ Հ. Բենեդիկտոս Ռինալտիի, որ երկու ամսուան ընթացքին չորս նամակներով տեղեկութիւն կը հասցնէ Հռոմ, Յովհաննէս Վլոդ.ի գործունէկութեան մասին³³: Նախ կը հաղորդէ թէ հետաքրքրուած է այս հարցով եւ իմացած՝ թէ իրապէս Յովհաննէս Վլոդ. սարքաւորած է տպարան, ձեռնարկելու համար գիրքի մը տպագրութեան. տեսած է գործաւորներ՝ որոնք տպարան կը մտնեն ու կ'ելլեն, սակայն անծանօթ է անոնց գործունէութեան: Յաջորդաբար կը խոստանայ Հաւատաքնիչին հետ միացած, Յովհաննէս Վլոդ. ծածուկ, գործաւորներու աջակցութեամբ, ձեռք ձգել գոնէս պլակ մը ցարդ տպուածներէն եւ պրկել Հռոմ: Փետր. 28 (1644) թուակիր նամակով, Հ. Բենեդիկտոս կը գրէ թէ մեծ ձեռնասութեամբ (իտլ. con una grandissima industria e destrezzza) յաջորդած է ձեռք ձգել երկու պրակ, որոնք կը զրկէ Հռոմ, իննդրելով որ քննուի պարունակութիւնը եւ իրեն հրահանգ տրուի, թէ կարելի՞ է թողով շարունակել տպագրութիւնը:

Յովհաննէս Վլոդ. առանց գիտնարու թէ Հռոմ ինչ կը մտածէր իր ձեռնարկած գործին մասին, եւ թէ քանի նամակներ Լիլուոնոյիէն կ'երթային ու կու գային, իրմէ ծածուկ, իր մասին, 2 Ապրիլ 1644ին կը գրէ ՀՍ.ի Քարտուղարին, պարզելով իր ծրագիրը: Սուանց ըսելու թէ Սաղմուարանի տպագրութիւնը գրեթէ աւարտելու վրայ է, կը իննդրէ երեք բան. նախ՝ Հռոմի մէջ սրբագրուած Սպալմոսարանը, այն որու վրայէն Մոլինոյ կատարեց իր տպագրութիւնը. երկրորդ, առ ի չըոյէ սրբագրուած ամբողջ Աստուածաշունչին՝ կը իննդրէ ստանալ դոնէ Նոր Կոտակարանը, տպագրելու համար. եւ երրորդ՝ Կղեմէս Կալանոսի նոր տակել տուած Հայերէն Քերակամութիւնն ու Տրամարանութիւնը, կազմուած մէկ հատորի մէջ³⁴: Խոկ նկատմամբ Աստուածաշունչի սրբագրութեան՝ կը մտածէ կատարելագործել լատիններէն լեզուի ուսումնը, որպէսզի ուրիշ կարող անձերու հետ կարենայ թարգմանել Վուլգաթան հայերէնի, առաջարկելով ինկողիի՝

32. SOCG, vol. 40, fol. 119.

33. Նամակներու թուականներն են. 31 Յունուար, 20 եւ 28 Փետրուար, 20 Մարտ (1644). SOCG, vol. 40, ff. 76, 77, 79, 80:

34. Յովհաննէս Վլոդ. նամակը գրած է 2 Ապրիլ 1644ին, մինչ Կղեմէս Կալանոսի Քերակամութիւնը տպուած է 1645ին, ըստ գիրքին ճակատին: Այս նամակին կարելի է եղբակացնել թէ 1644ին արդէն իսկ գիրքը տպուած էր, որովհետեւ Յովհաննէս Վլոդ. կը գրէ. «... ինչպէս նաև հայերէն Քերական ու Տրամարանութիւնը միասին կազմուած, այն որ տպագրուեցաւ»:

որ նոյն գործը կատարուի նաեւ Հռոմի մէջ, որպէսզի յաջորդաբար երկու թարգմանութիւնները համադրելով՝ ձեւանայ տպադրելի Աստուածաշունչը³⁵:

Ներքին քշնամի մը

Զէին բաւեր Մոլինոյի սկզբնական հետապնդումները, Նիկոլ Թոռոսովիչի ժխտական դիրքը, Լիվոռնոյի Ս. Ժորժի Գործակալին գաղտնի հակոռութիւնը, կ'աւելնայ ներքին թշնամի մը, Յովհաննէս Վլրդ.ի գործակից գերմանացին, այն որ Վարդապետին ծախսով Հռոմէն եկած էր Լիվոռնոյ եւ վճարովի կը պատրաստէր տպադրական դիրերը:

Գերմանացին անունն է Յովհաննէս Hermanchircher, որ ՀՍ.ի Քարտուղարէն Հրահանդ կը ստանայ գրեթ Յովհաննէս Վլրդ.ի մասին դիտցածները: Զ Ավգրիլ 1644ին, հնազանդելով տրուած հրամանին, - խուսափելու համար ծանրադրյն հետեւանքներէն, - կը գրէ նամակ մը հետեւեալ պարունակութեամբ. «Յովհաննէս Վլրդ.ի տպադրական ծրագիրներուն մասին ոչինչ գիտեմ. սակայն փոքրիկ դրքոյկ մը կը պատրաստէ, պարզապէս արդարանալու համար իր արդակիցներուն առջեւ, որոնցմէ նպաստ ստացած է, նաեւ ցոյց տալու թէ այսքան երկար ժամանակ նուիրուելով այս գործին՝ պտած է յալողութիւն: Սազմոսարանի տպագրութիւնը աւարտերուն՝ կ'ուզէ անցնիլ Պոլիս, ուր իր Կաթողիկոսէն պիտի ստանայ գումար մը, միշտ տպագրական նպատակներու համար: Տպարանի գործաւորներէն իմացայ թէ ինք կ'ուզէ ճամքան շարունակել մինչեւ Պարսկաստան, որոնց բեզուն կատարեալ պիտէ, անոնցմէ ալ դրամ գանձելու եւ անոնց համար ալ տպարան հաստատելու համար: Ուրիշ անզամներ խօսած է հետո թէ ինք կ'ուզէ պարսկական գիրեր ալ փորել տալ. բայց վերջերս ինծի ըստա՝ թէ իր շատ մը ծրագիրները պիտի իրագործէ Արեւելքէն դարձին: Ինք կ'ուզէ որ ամբողջ լնտանիք Հռոմէն հոս փոխադրեմ, եւ աշխատիմ միայն իրեն համար. կ'ուզէ գինել նաեւ ամբողջ վմ գործիքներս, որպէսզի ինք անձամք եւ կամ ուրիշի մը սորմեցնէ գիո թափելու արուեստը, քան մը՝ որ քնաւ երբեք չեմ կրնար ընել: Հոս գնեց մամուլ եւ ինչ որ հարկաւոր է տպագրութեան համար: Իր տան մէջ կը շարէ ու կը տպէ: Բոլոր այս գործիքները կ'ուզէ իր հետ Հայաստան տանիլ. կը պիտուէ նաեւ գործաւորներ՝ միասին տանելու համար: Իր այս գործելակերպը վրաս գէչ տպաւորութիւն կը թողու, որովհետեւ չի համաձայնիր Քարտ. Փանֆիլիի տուած խոստումին՝ թէ կ'ուզէր Լեհաստան երթալ: Զեմ կրնար հաւատալ թէ

ա'յդ եղած ըլլայ իր անկեղծ մտածութիւնը . խոստումներուն եւ գործելակերպին մէջ խարէութիւն կը տեսնեմ : Այս բոլորը ստուգեէ յետոյ այնաէս կը կարծեմ՝ թէ իր այս կերպով շարժիլը մեծապէս կը վտանգէ կաթողիկէ հաւատքն ու Առաքելական Աթոռու»³⁶ :

Այս նոյն անճը թողած է բարւոր Յայտարարութիւնը , որ կ'ընկերանայ նամակին , ուր կը պարզէ թէ որքան գործ ըրած է ի հաշիւ Յովհաննէս Վլրդ.ի : Այս գրութիւնն ալ նամակին նման ունի անախորժ շեշտ մը . «Կը յայտարարեմ թէ ես հոս Լիոլոռնոյի մէջ , Յովհաննէս Վլրդ.ի համար պատրաստեցի վեց տեսակ հայկական գիր , նաև հայկական երաժշտութեան փաղեր»³⁷ :

Գերմանացիին նամակն ու Յայտարարութիւնը Հոռմ կը դրէտվերդոյիշեալ Հ . Բենեդիկտոս , որ իր կարգին նամակ մըն ալ կ'աւել-ցընէ , Յայտարարութիւնը Սովհաննէս Վլրդ. կը ցընէ , Յայտարարութիւնը Սովհաննէս Վլրդ. իմացած կ թէ իր անձին մախուսափի իր հետ խօսելէ , որովհետեւ իմացած է թէ իր անձին մախուսափի իր հասնին Հոռմ . թէ Սաղմոսարանի տպագրութիւնը սին լուրերը կը հասնին Հոռմ . թէ Սաղմոսարանի տպագրութիւնը հասած է 18րդ պրակին , որոնցմէ ոչ մէկ պրակ կարելի է ճեռք ճղել , որովհետեւ Յովհաննէս Վլրդ. իմանալով որ առաջին պրակները դըր-կուած են Հոռմ խիստ կերպով հսկողութեան անցած է . «Հայկական ու պարսկական գիրերու փորագրութիւնը աւարտելուն , - կ'եղ կան ու պարսկական գիրերու փորագրութիւնը աւարտելուն , - այս բենեդիկտոս , - այնուա կ'ենթագրեմ որ յանկարծ պիտակացնէ Հ . Բենեդիկտոս , որպէտպի Արքեւելքի մէջ աղատօրէն տպէտի անհետանայ քաղաքէս , որպէտպի Արքեւելքի մէջ աղատօրէն տպէտի ուղածները . թէեւ սրտագէտը միայն Աստուած է , սակայն այսքան ըսեմ՝ թէ Վարդապետին ընթացքը վտանգաւոր է»³⁸ :

ՀԱՅԻ ԺՈՂՈՎԻ ՊԻՐՔԸ

Յարդ գրուած մանրամասնութիւնները նիւթ կ'ըլլան 25 Ապրիլ 1644ի ՀԱՅ-ի ժողովին նկատին , ուր նկատի կ'առնուին երկու կէտեր . թէ ներկայի Յովհաննէս Վլրդ. Զուլայեցի Լիոլոռնոյի մէջ կը տպէտի գիրքեր , եւ երկրորդ՝ թէ գնած է տպարանի համար հարկաւորը , գիրքեր : Հայտառնի մէջ տպելու կաթողիկէութեան հակառակ գիրքեր : Ժողովին որոշումը կ'ըլլայ . «Հրահանդ տալ Լիոլոռնոյի Ս . Աթոռիս դուլին որոշումը կ'ըլլայ . Ու Աթոռիս դորակալին , որպէտպի հսկէ եւ թոյլ չտայ որ հայկական գիրերու կաղապարներն ու մայրերը տարուին Հայտառն»³⁹ : Տրուած վճիռին համաձայն քարտուղարութիւնը կը շարադրէ նամակը , 7 Մայիս 1644 թուականով , ուղղուած Հ . Բենեդիկտոս մինալտիի . «Յովհաննէս հայ Վարդապետին մասին , որ կը բնակի քաղաքէտ , Ս . Ժողովիս լու-

36. SOCG, vol. 40, fol. 130.

37. SOCG, vol. 40, fol. 131.

38. SOCG, vol. 40, fol. 78.

39. Acta, vol. 16, fol. 82, n. 27.

բեր կը հասնին, որոնց համաձայն Յովհաննէս Վլորդ. ոչ միայն կը շարադրէ ու իր տան մէջ կը տպագրէ գիրքեր հայերէն լեզուով, այլ նաև գնած է մամուլ եւ տպագրութեան համար հարկաւոր իրեր, ու հետամուտ է նաեւ գտնելու տպագրիչներ՝ Խտալիայէն գուրս տանելու համար։ Անիկան նպատակներ ունի շինել տալու արարերէն եւ պարսկերէն գիրքեր։ Եւ որովհետեւ իր այս գործելակերպը տարակոյսներ կ'արթնցնէ, մատնանշելով ծրագիրներ հակառակ կաթողիկութեան, տարածելու իր աղդին մէջ հին կամ նոր մոլորութիւններ, Քարտինաներուն հաճոյ թուեցաւ որ ներկայովա գուռք հետամուտ ըլլաք եւ հետեւիք Վարդապետին, մեղի հազորդելու համար իր լուրերը, որպէսզի մենք արգելներ յարուցանենք եւ ինք չկարենայ հետը տանիլ գիրքերու կազմապարներն ու մայրերը, կամ տպագրութեան համար հարկաւոր ուրիշ գործիքներ։ Այսքան կարեւոր խնդրի համար գործելու էք մեծադոյն ջանասիրութեամբ, հաղորդելով մեղի հարկաւոր լուրերը⁴⁰։

Այս երեսէներուն մէջ կ'օքայ գիրքը Յովհաննէս Վլորդի, որ անշուշտ կը դդար թէ չէ գնահատուած իր գործը, թէ արգելքները աւելի են քան նպաստաւոր անկիւնադարձերը։ Առանց անդրադանելու թէ տեղեակ է հարցերուն, որդիական զդացումներով լեցուն նամակ մը կը հիւսէ 5 Յունի 1644ին, ուղղուած ինկոլի Քարտուղարին, մեր պատմութեան համար տալով հարուստ տեղեկութիւններ, մանաւանդ նկատմամբ իր հոգեվիճակին եւ տնտեսական կացութեան։ «Ակնարկիդ համաձայն ահա կը զրկեմ Դաւթի Սաղմուը, այնքան որքան տպած եմ ցարդ։ պիտի տեսնես որ գործը կատարեալ չէ, սակայն կատարելագործերու համար պէտք է նոր ծախսեր ընել եւ ուրիշ չորս տարի ալ աշխատի, բան մը՝ որ սիրոս կը ճմէ, որովհետեւ ծանօթ է քեզի թէ որքան ծախս ըրած եմ եւ որքան ժամանակ վատնած, առանց խօսելու յոգնութեանս մասին։ Գէշը այն է որ ասիկա ետ պիտի կեցնէ միւս քողոր գործերս, որոնց պիտի չկարենամ նուիրուի։ Սաղմուսարանները գետ չեմ կազմած, սրբագրութիւնները գիրքաւ ընելու համար։ Կը գատահեցնեմ քեզ թէ բացի այս գիրքէն՝ ուրիշ գործի չեմ ճենարկած, ու կ'ապահովցնեմ թէ ակնարկէդ գուրս պիտի չելլեմ։ Իմ մասիս եղի՛ր ապահով, ու մի՛ հաւատար չուրջի կանոնիկոսներուն, որոնց ջանքն է վլրաս ունեցած համարումդ կորսնցնել տալ։ Սաղմուանին գէջ տպուելուն համար՝ այս գործը պիտի չկարենամ առաջ տանիլ, առանց Ս. Ալթոռին նիւթական օժանդակութեան, որովհետեւ ես եկամուտ չունիմ, ընդհակառակը, յուսամ պիտես թէ պարտքերու տակ եմ եւ անկարեիլ է որ գործս յառաջանայ։ Արդ պատահացուր Ս. Ժողովդ թէ Զեր հրա-

մայածէն դուրս ոչինչ պիտի ընեմ, փսկ այն շնորհքներուն համար որ ըրած ես ինծի՝ միշտ երախտապարտ պիտի մնամ»⁴¹: Նամակին կը ստորագրէ. «Giobatta Vardapet e prelato dell’ Armeni», այսինքն «Յովլիաննէս-Մկրտիչ Վլոյ. եւ Յպիսկոպոս Հայոց»:

Մինչ Յովլիաննէս Վլոյ. 19 Յունիսին նոր նամակով մը կը յայտնէ թէ կը սպասէ Հռոմէն հասնելիք Սաղմոսարանի սրբագրութիւններուն, ու կ’իմացնէ թէ նուիրուած է լատիներէն լեզուի, որպէսպէ ձեռնարկէ Աստուածաշունչի թարգմանութեան»⁴², ՀՍ.ի ժողովը 21 Յունիս 1644ի նիստով կը կին քննութեան կ’ենթարկէ Յովլիաննէս Վլոյ.ի խնդիրը եւ ձեռք կ’առնէ նոր սեղմումներ»⁴³, որոնց հիման վրայ 2 Յուլիսին հրահանդ կը զրկուի Փիղայի Հաւատաքննութեան նախադաշին, որմէ կախումնաւոր էր կը կիլունոյ քաղաքը. «Փողովիս Քարտինալներու փափաքն է որ ջանաս հետեւիլ Լիվոնիոյ քնակող Յովլիաննէս հայ Վարդապետին գործելակերպին, որովհետեւ կը լը սենք թէ նոր գիրքեր երեւան կը հանէ, ու ծրագիրներ ունի՞ տպարանը փոխադրելու իր հայրենիք, հին ու նոր պիտաներ տարածելու իր Արդին մէջ: Ուստի կը սպասինք լուրերուդ, անոնց համաձայն կարգագրութիւններ կատարելու համար»⁴⁴:

Պատամիսանը չ’ուշանար: Յուգիանոս, Փիղայի Հաւատաքննութեան Փոխ-նախադաշ, 14 Օգոստոսին կը գրէ, թէ եօթը օր առաջ անձամբ դացած է Լիվոնիոյ, ստուգած թէ Վարդապետը իրապէս ունի տպարան ու տպագրիչ, լսած է թէ ներկայիս կը տպագրուի Քրիստոնէական Վարդապետութիւնն մը, տեսած է տպուած Սաղմոսարանը, որմէ մէկ կամ երկու օրինակ կարող է զլիկել Հռոմ: «Բայց թէ ծրագիրներ ունի Հայաստան երթալու եւ հոն տարածելու իր արդին մէջ սիսալ վարդապետութիւններ՝ չկրցայ ստուգել. ստոյդն այն է որ ներկայիս կը սպագրուի Քրիստոնէական Վարդապետութիւնը»⁴⁵:

Իրապէս կը տպագրուէր Քրիստոնէական Վարդապետութիւնը, որ կէս մնացած ըլլայ. չունինք ապացոյց. սակայն ստոյդն այն է որ Յովլիաննէս Վլոյ. չդիմանալով այլքան հակառակութեան եւ հրակողութեան, 4 Սեպտ. 1644ին կը գրէ ՀՍ.ի Քարտուղարին, ինկոլիի. «Ալլեւ չեմ գիտեր ինչպէս կառավարուիլ, որպէսպէ շուրջիններս զիս հանգիստ թողուն որ ապրիմ, որովհետեւ, ինչպէս գիտես, այսքան հալածանքներու, չարակամ եւ չարակաս անձերու գիմայ գլուխուելով ստիպուեցայ թողուլ տպարանը: Ես միշտ ջանացած եմ ու

41. SOCG, vol. 40, fol. 132.

42. SOCG, vol. 40, fol. 133.

43. Acta, vol. 16, fol. 135, n. 51.

44. Lettere volgari, vol. 22, fol. 115.

45. SOCG, vol. 40, fol. 164.

ներկայիս ալ ջանքս այն է որ ոչ մէկու նեղութիւն պատճառեմ, մա-
նաւանդ թէ կ'ուզեմ օգտակար ջըւալ ամէնուն, պատիւ բերել հետո
գործողներուն... սակայն փոխարէն նոյնը չեմ գտներ»⁴⁶:

Լիվոնյի մէջ վերջին դժուարութիւններն ու մեկնում

Սաղմոսարանի տպագրութիւնը աւարտած, Յովհաննէս Վրդ. 50
օրինակ կը յանձնէ կազմարարին, որ Լիվոննոյին կ'անցընէ Փիղա,
հոն կազմելու համար գիրքերը: Թիչ ետք կազմարարը կը մեռնի,
ու անկազմ Սաղմոսները Լիվոննոյ փոխադրութեան պահուն՝ կ'ի-
նան Փիղայի Հաւատաքննիչին ձեռքը, որ գրաւելով կ'ուղէ գիտնալ
անոնց ինչ ըլլալը:

Յովհաննէս Վրդ. կ'ամար նոր հոգ մըն էր ասիկա: Կը դիմէ
ինկուլիի, ինդեբերվ անոր միջամտութիւնը, ու չենք գիտեր թէ որ-
քան անկեղծ, 4 Սեպտ. 1644ին կը գրէ Քարտուղարին. «այս հարցը
յանձնեցի տեղուոյս կանոնիկոս Վիկտոր Պորճիի, քանի ես կը պա-
տրաստուիմ անցնելու Վենետիկ, անկից Լեհաստան, կարգաւորելու
Հայոց միութեան հարցը»⁴⁷: Գրածին համաձայն կ'երթայ Վենետիկ,
բայց չի շարունակեր գէպի Լեհաստան: Լիվոննոյ դարձին կը տեսնէ
որ իր բնակած սենեակէն գողցուած են արծաթեայ երեք դրալ եւ
երեք պատառաքաղ, որոնք կը պատկանէին Պորճի կանոնիկոսին, ո-
րու տունը իջևանած էր: Իսկ գողցողն է Միջանցի Կարոլոս Բալլա-
վիչինոյ, Նիկոլ Թորոսովիչ Արքանու. ին ծառան, որ աղքատ ըլլալով՝
հիւրասիրութիւն գտած էր Յովհաննէս Վրդ. ի մօտ, եւ այժմ ան-
հետացած⁴⁸:

Լիվոննոյին վերջնական կերպով մէկնելէ առաջ, Յովհաննէս
Վրդ. անկենծօրէն կը փափաքի քաղաքին աղքայիններուն քարիք մը
մը ընել. կ'ուղէ Պապէն հրաման ստանալ՝ հետը Արեւելք տանելու
խտալացի մը Aristide Lazzarini անունով, սորվեցնելու անոր հա-
յերէն լեզուն, որպէսզի դարձին ստանձնէ հայերու հոգեւոր առաջ-
նորդութիւնը⁴⁹. բայց թէ իր այս ծրագիրին ետեւ ծածկուած էին
տպագրական յետին նպատակներ, ոչինչ կրնանք ըսել: Հոս յիշա-
տակէնք նաեւ թէ Յովհաննէս Վրդ. Փիլիպպոս Կաթողիկոսին նա-
մակը, ուղղուած Ուրբանոս Լ. Պապին, գեռ մինչեւ այս թուականը

45

46. SOCG, vol. 40, fol. 128.

47. SOCG, vol. 40, fol. 128.

48. SOCG, vol. 40, fol. 121. Այս ինդրին համար ալ Յովհաննէս Վրդ. կը դիմէ
Քարտուղար ինկուլի, որպէսզի գողը Հռոմ հասնելուն՝ մտածուի դարձանին
մասին:

49. SOCG, vol. 40, fol. 185.

պահած ըլլալով իր մօտ, կը յանձնէ Պորճիկ, որպէսզի հասցնէ Հռոմ, ու ինք կը պատրաստուի մեկնելու:

1645ի Փետրուար ամսուն առաջին կէսին Յովհաննէս Վլրդ. կը մեկնի քաղաքէն, ծրագրելով անցնիլ Զմիւնիա, ապա Երուսաղէմ և հուսկ Պարսկաստան, ուսկից բացակայած էր վեց տարիներու: Վարդապետը հետը տարած ըլլալու է ամբողջ տպարանը և հազար օրինակներու: Կողը թողւլով Պորճի կանոնիկոսին: Սա իրը ճշմարիտ բարեկամ Յովհաննէս Վլրդ. ին, կը պահէ նամակագրութեան կապը երկար ատեն: Միայն 1645 տարւոյն ընթացքին Պորճի գրած է տասը նամակ ՀՅ. ի Քարտուղարին, ի խնդիր 50 գրաւուած Սաղմոսներուն: Ի վերջոյ ՀՅ. ի ժողովի 21 նորյեմբեկ 1645ի նիստին նիւթ կ'ըլլայ այս հարցը, եւ փոխանակ հրահանդ տալու Փիզայի պաշտօնէութեան, հարցը կը փոխանցուի Հռոմի Սանդ Օֆիսի⁵⁰: Պորճի Փիզայի Հաւատաքննիւթէ աշխատանք 50 օրինակները 1646 Յունիս ամսուն, ան չենք չեն կը յաջողի ստանալ 50 օրինակները 1646 Յունիս ամսուն, ան չենք զիտեն թէ արդեօք հասցուցած է Յովհաննէս Վլրդ. ի ճեռքը կամ ոչ:

Իսկ Յովհաննէս Վլրդ. որ նաւով մեկնած էր քաղաքէն 1645ի Փետրուար ամսուն, Մայիսին զինք կը պանենք Խոալիոյ հարաւը, Մեսսինա ծովէգերեայ քաղաքը: Յուլիսին Զմիւնիա է, ուր կը սպասէ ոչ միայն Սաղմոսներուն՝ այլ նաև Փլիխպղոս կիթոս. ի առ Պապն գրած նամակին պատասխանին, որպէտի անձամբ ներկայացնէ Կաթողիկոսին: Օգոստոս ամսուն Վարդապետը դեռ Զմիւնիս է⁵¹:

* * *

Այսպէս կը փակուի Զուղայեցի Յովհաննէս Վարդապետի Խտալիոյ մէջ ունեցած վեց տարուան գործունէութիւնը, Անկիւրացի Յովհաննէս կանոն Մոլինոյի նման տակերով միայն Սաղմոսարանը, առանց կարենալ իրագործելու հսկայ ծրագիրը տպագրելու ամբողջ Աստուածաշունչը, որու պիտի ճեռնարկէ քանի մը տարի ետք Զուղայի մէջ, առանց սակայն աւարտելու գործը: Խտալիոյ մէջ Հռոմի Ս. Աթոռին զօրաւոր հսկողութիւնը եւ նոյն դարու ըմբանումները՝ թոյլ չէին տար ո՛չ մէկուն ճեռնարկել այլ գործին, հակառակ որ երկիրը կ'ընծայէր դիւրութիւններ գործիքի ու գործաւորի: Յովհաննէս Մոլինոյ վենետիկն Պոլիս գառնալուն՝ ծրագիր ունէր կրկին դառնալու Վե-

50. Acta, vol. 16, fol. 461, n. 12.

51. Այս մանր լուրերը հասպած ենք 1646-1646 տարիներու Vittorio Borgi նամակներէն, ուղղուած ՀՅ. ի Քարտուղարին: Եթէալ նամակները ուն SOCG, vol. 40, fol. 185, 278, 296; vol. 44, fol. 238, 281, 282, 284, 294, 295, 298; vol. 46, fol. 207, 222:

նետիկ, սկսած գործը հասցնելու իր լրումին. նոյն գիտաւորութեամբ էր նաև Յովհաննէս Վրդ., որ գուցէ դառնար՝ ևթէ համարձակէր⁵²:

Նոր Զուղա դառնալուն, 1647ին Յովհաննէս Վրդ. տպած է Գիրք Տումարաց որ եւ Պարզաւումար կոչի 84 էջով գրքոյի մը, որ ոչինչ է այնքան հսկայ պատրաստութեան համեմատութեամբ: Զուղայի մէջ ալ տւնեցած է գժուարութիւններ եւ հակառակորդներ, որոնց արձագանզը կը հասնի Լիվուոնոյ: Պորձի 28 նոյեմբեր 1648ին կը դրէ ՀՍ.ի Քարտուղարին. «Յովհաննէս հայ Վարդապետին մահին կը լսեմ որ Պարսկաստան տպագրութեան գործին մէջ արդելքներու կը հանդիպի. չեմ դիմեր թէ սա արդիւնք է ի՞ր թերութեան թէ Կաթողիկոսին, եւ թէ ո՞վ երկուքէն բարի նախաւակով է. յօժարութեամբ պիտի ուղէի լսել նորութիւնները քեզմէ, թէ՛ մէկուն եւ թէ միւսին մասին»⁵³:

Փակելու համար մեր այս անդրադարձութիւնները, ինչպէս նաև ամփոփելու համար ընդարձակ վասերաթուղթերը, կը մէջքերենք նոյն ինքն Զուղայից Յովհաննէս Վրդ.ի նամակը, ուղղուած Խաչատուր Արքեպոս. Կեսարացիի, այն նամակը՝ որ տպած է Սաղմոսարանին սկիզբը, իրը Յառաջարան:

«Առ երջանիկ Տէրն իմ, Տէր Խաչատուր Բարունեաց պետն, ի նուաստ Յովհաննէս Զուղացոյ, Բանի սպասաւորէ:

Արդ ըստ Հրամանի եւ լրստ կամաց սուրբ Հօրն իմոյ մեծի եւ երջանկագունի եւ նախակինամութեամբ Տեառն, որ ի թուլ. ՌԶ եւ Ը (= 1639), Դեկտեմբերի ամսոյ ի մէկն, բաժանեալ ի սուրբ Ռւխտէդ

52. Պողոս Գիրոմալի Սպահաննէն կը գրէ ՀՍ.ի Ժողովին, 18 Մարտ 1648ին. «Ձեմ ուղեր զանց ընել այս լուրն ալ ըսերու. Յովհաննէս Վրդ., այն որ Հոռմի մէջ երկու անդամ հաւատքի դաւանութիւն ըրաւ, Օգոստոսին (1647) վերջին օրը չըսածն ու չըրածը չընաց: Այդ օրը գացի Ազգին գլխաւորին, ստանալու համար պատասխան Լեհաստանի թագաւորին գրած նամակին, որ ինձի մտիկ ընելով գրած էր Եկեղեցոյ միութեան համար: Կանչուեցաւ նաև յիշեալ Յովհաննէս Վրդ., հետո հաւատքի մասին վիճելու համար: Տաք վիճառանութենին յարույ, պարուած ու ամօթահար, հասարակաց մէջտեղ ըսաւ թէ Հոռմի Եկեղեցին նողուած է, եւ ով որ միանայ անոր՝ նղովեալ է: Հսի իրեն. Եթէ այդպէս է, գուն երկու անդամ նղովուած են, որովհետո Հոռմի մէջ երկու անդամ հոռմէեական հաւատքի դաւանութիւն տուիր: Լուս մնաց..., շատ անդամներ կը թէ Մահմէտ հազար անդամ լաւագոյն է քան Պալը: Երբ իրեն պատասխանը տուի, Հրամայեց որ զիս խարազանեն, ազգին գլխաւորին, Սաֆրազի ներկայութեան: Այս գէպքէն բանի մը օր ետք Հայաստան զնաց. կ'ըսուի թէ ժողովուորը Հայանացած է իր արագէս գործիքն համար. ուրիշներ կ'ըսեն թէ Կաթողիկոսին քանաց՝ որ զինք եպիսկոպոս օծէ իրը վաճատրութիւն ըրածին: (SOCG, vol. 292, ff. 352+359): Նկատելի է որ Յովհաննէս Վրդ. իստիլոյ մէջ ներկայացած էր իրը Եպիսկոպոս, եւ այնպէս ալ կը ստորագրէր նամակներուն:
53. SOCG, vol. 55, fol. 269.

գիմեցի յԱրեւամուսոս, սակա կատարելութեան տպագրութեանս, եւ ի սպառուածս ամի միոյ, որ ընդ ծով և ընդ ցամաք՝ հասի յլտալիայ, ի գեղազարդ քաղաքն եւ նաւահանգիստն ի Վէնչտիկ, եւ վերահասու եղեալ ամենայն գործոց տպագրութեանցս, ընթացայ ի Հըռոմ, ուր սկզբն արարի նորագոյն գրոց եւ տպոց. եւ աւարտեալ զմասն ինչ ի գործոցս, դիմեցի ի Լիվոննայ, ընդ իս ածելով եւ զարհեստաւորս, եւ անդ զտեղի առեալ, մեծաւ ջանիւ եւ բարի դիտաւորութեամբ, տիւ եւ գիշեր անզագար աշխատելով՝ միայն եւ առանց օժանդակութեան ուրուք, լուսմն տուաք տըլապարութեանս, յերկարելով յաշ խատութիւնս, երեք ամ եւ վեց ամիս ողջոյն, բացի մի ամյոյն, գոր անցուցաք ի ճանապարհին :

Իսկ գլշտալի կիրսն զոր կրեցաք առանց մխիթարութեան յայսքան ժամանակս՝ յապաղումն առցի, քանի չնորհօք ամենաջրին Աստուծոյ, եւ աղօթիւք Տեառնդ իմոյ՝ թէպէտ զնեղութիւնն բազումս կրեցաք, սակայն աշխատութիւնք մեր ո՛չ վայրապար եղեն, այլ աշողմամբ Տեառն աւարտեցաք զառաջարկեալ գործ տըլապարութեանս, անթերի եւ յոյժ կատարեալ, որք են տիպք եւ գործիք զանազանք, ըստ զանազան քանակութեան եւ որակութեան, մեծք եւ փոքերք ու թիւք զանազաննեալք, երկուքն ի նորանէ ճն նօտքը եւ այլք վեցն բոլորք մեծք եւ փոքրք, ընդ միմեամքք առեալք, ընդ որոց է եւ նիւթե երգոց եւ շարականաց, եւ այլ գործիք բազումք՝ զարդարիչք տպագրութեանս, որովք ամենայն գիրք առ ի (տ)ակի ի մէնջ դիւրագոյնք են : Յորոց իբր միջին կերպ է այս, զոր եւ ներկայդ տեսանէ Տէրդ իմ, զոր իբրեւ զպլատող հնադանդութեան, մատուցանեմ Տեառնդ իմոյ զերախայրի գործոցս, որոյն յարտնի լիցի Տեառնդ իմոյ կատարելութիւնք արհեստիս եւ հաւատարմութիւն ծառայի քոյ, զի ոչ վայրապար յամեցաք աստ յօտարութեանս, որպէս կահ յայտնի է եւ միշտ յայտնի լինելոց է :

Իսկ վասն պակասութեանցն ներեա' երկայնմտութեամբ, զի այս առաջինք, եւ իբրեւ զփորձ տպեցաք զսա յոյժ ըշտապմամբ, եւ փոյթ ընդ փոյթ, վասն անմխիթար նեղութեանցս, զի յաւուրս ձ (80) աւարտեցաք զսա, ո եւ ծ (1050) հատ թուով ի միասին, միայն եւ առանց ուրուք ձեռնատուի : Վասն որոյ ընդունելի լիցին Տեառնդ իմոյ, վաստակք ծառայի քո, իբրեւ զնումէր ինքնանուէք, վասնի մտեալ որպէս ի պատերազմ, իբրեւ արեամք ստացայ զսա : Ողջ մեր :

Ի Լիվոննայ, ի թվ. ՌԴԴ (1644), Մայ(ի)ս ժ (10)
Երջանկութեան քոյ մշտնջենաւոր ծառայ տրուպ

Ցովիաննես Զուլայեցի»

ՄԱՏԹԵՈՍ ՇԱՐԵՑԻ

Յովհաննէս Մոլինոյ Անկիւրացիէ եւ Յովհաննէս Վրդ. Զուղացիցիէ յետոյ, Աստուածաշունչի տպագրութեան հետամուտ եղող անձը՝ Մատթէոս Մարեցին է, որ Արեւելքէն կ'անցնի Վենետիկ, ապա Հռոմ, եւ հուսկ Ամսդերտամի մէջ կը դնէ հիմը ապագայ Ոսկանեան Տպարանին:

Մատթէոս Մարեցիի մասին ցարդ մեր ունեցած ծանօթութիւնները, ընդհանրապէս առնուած են 1660-ին Ամսդերտամ տպուած Ցիստու Որդիի Յիշատակարանէն, ուր Մատթէոս կը գրէ թէ Զմիւռնիայէն անցած է Վենետիկ, ուր չգտնելով տպագրութեան գործին յարմար արհեստատորներ, 14 ամիս յետոյ անցած է Հռոմ, ուր նոյնպէս յամբան շարունակած է Ամսդերտամ:

Յիշեալ Յիշատակարանին մէջ զարմանալի կերպով Մատթէոս յստակ չէ քացատրած Խտալիոյ մէջ անյաջողութիւններու պատճառը: Ռ. Խշանեան, որ կը սիրէ առարկայական կերպով մօտենալ հարցերու, միշտ հիմնուելով գրաւոր փաստերու վրայ, առնելով Մատթէոս Մարեցիի գոյր քացատրութիւնները՝ թէ «ի Վենետիկ ոչ գոյին արհեստատորք պատշաճք այսմ գործոյ», եւ թէ Հռոմի մէջ ալ «ոչ կային վարդապէտք կատարեալք այսմ գործոյ», ինքն իր կողմէ ենթադրութիւններ կ'ընէ թէ «Վենետիկում որեւէ գրածոյլ վարսետ չի համարձակել հայերէն տառեր պատրաստել, առանց Հռոմի Պապի կամ կարդինալների ժողովի թոյլլուութեան», իսկ Հռոմի մէջ չյաջողելու պատճառ կը համարի՝ «մէնք տեղեկութիւն չունենք այն մասին, թէ Մարեցին էլ արդեօք իր նախորդների նման Հռոմում լատինական դաւանանք ընդունե՞լ է. եթէ չի ընդունել, գուցէ նրա անյաջողութեան մի պատճառն էլ դա է Փոթել»¹:

Այս ենթադրութիւնները եթէ մասամբ ուղիղ ըլլային, Մատթէոս պիտի չվարանէր «հերետիկոսական» Հոլանտայի մէջ քացայայտ կերպով յիշատակել եղածները, առանց վախ ունենալու ոչ մէկէ: Թողունք որ Վենետիկի հանրապետութիւնը չէր իյնար պապական իշխանութեան ներքեւ, եւ Վենետիկ միշտ ուղած է պահել իր անկախութիւնը Հռոմէն, եւ պատմութիւնը ցոյց կու տայ՝ որ նոյն հանրապետութիւնը տուած է մէնաշնորհներ հայ վաճառականներու, գիտնալով հանգերձ որ Հռոմ համաձայն չէ իր գործելակերպին: Իսկ Հռոմի մէջ անյաջողութիւնները պէտք չէ վերագրել դաւանանքի տարբերութեան, որովհետեւ դարուն սովորութեան համաձայն,

1. ԻՇԽԱՆՆԵԱՆ Ռ., Հայ Գրքի Պատմութիւն, Համ. Ա., Երեւան, 1977, էջ 410-411:

Մատթէոս Մարեցին ալ իր նախորդներուն նման՝ տուած է կաթողիկէ դաւանութիւն, ու իր մէկ աղեքսագիրը, ուղղուած Պօղոս Դ. Պապին, կը սկսի. «Մատթէոս կաթողիկէ հայ եւ Սարկաւագ...» բառերով, ինչ որ պիտի չհամարձակէր գրել՝ առանց դաւանութիւնը ըրած ըլլալու:

Վենետիկի մէջ

Մարեցի Հռոմ կը գտնենք 1657ի Յուլիաէն՝ 1658ի Հոկտեմբեր ամիսները, շուրջ 16 ամիս, հակառակ վերոյիշեալ Յիշատակարանին, ուր կ'ըսուի թէ Հռոմ մնացած է 9 ամիս: Հռոմ անցուցած շրջանին ունինք զանազան փաստաթուղթեր. սակայն Հռոմէն առաջ Վենետիկ անցուցած 14 ամիսներուն մասին՝ հազիւ երբեք ակնարկի մը կը հանդիպինք:

Յովկաննէս Անկիւրացիէ վերջ մինչեւ Մատթէոսի Վենետիկ գալը, ոչ մէկ հայկական գիրք տպագրուած է քաղաքը. զարմանալի է որ Մատթէոս չէ գոհացած Մոլինոյի թողած գիրերով, եւ անոնցմով չէ ճեռնարկած գործի. պատճառը՝ գուցէ Մատթէոսի նպատակը Աստուածաշռնչի տպագրութիւնն ըլլալով, Մոլինոյի թողած գիրերը անբաւարագ էին այդ գործին, եւ որով հետամուտ եղած է վարպետներու, նոր գիրեր փորեկ տալու համար:

Մատթէոս Մարեցիի Վենետիկի մէջ ըրած շարժումին լուրը՝ պէտք է ճեռով մը հասած ըլլայ Հռոմ: ԶԱ կ'Ժողովին մէջ դեռ վառէր յիշատակը Յովկաննէս Մոլինոյի, որ քանի մը տարի առաջ Փրոփականտայի տպարանին հայկական գիրերը Հռոմէն Վենետիկ փոփականտայի տպած էր գիրքեր. ու մտածելով թէ մի՛ գուցէ յանկարծիսադելով՝ տպած էր գիրքեր. յանան Մատթէոսի ճեռքը եւ ապատօքն տպագրէ, - նոյն գիրերը իյնան Մատթէոսի ճեռքը եւ ապատօքն տպագրէ, - նոյն գիրերը իյնան Մարին 1656ին հերան որ հակառակ էր Հռոմի սկզբունքին, - 26 Մարին 1656ին հերան որ հակառակ էր Հռոմի սկզբունքին. Առաքելական Նուկիրակ Մոնս. Քարափայի. «Տարիներ առաջ հայ գիտնական մը քաղաքէս Վենետիկ փոխադրեց տպագրական գիրեր, որոնք առնուած էին Փրոփականտայի տպարանէն, որպէսզի տպագրէ կարդ մը գիրքեր՝ որ ինք շարադրած էր: Այժմ այդ գիտնականը մահացած ըլլալով, եւ մտածելով որ այդ գիրերը այլևս չեն ծառայեր քաղաքիդ մէջ, կը յանձնենք ողջմտութեանդ, ճեռք ճագելու եւ վերադարձնելու Հռոմ: Կրնաս հրահանդ տալ, որպէսզի նախ ստուգուի տպարանը՝ ուր կը գտնուին գիրերը, եւ վճարելով պէտք եղած գումարը՝ ստանալ զանոնք. բաւական է որ գիրերը գործածելի վիճակի մէջ ըլլան, ու անոնց գինը ըլլայ մատչելի. մենք ունինք անոնց կաղապարները, սակայն լաւ է որ գիրերը դառնան հոս»²:

Նուիրակին պատասխանը կ'ըլլայ համառօտ եւ ոչ գոհացուցիչ։ 22 Յուլիսին կը գրէ. «Հայ գիտնականը, որ ձեր տակարանէն դիրեք առնելով անցած է Վենետիկ, քննեցի եւ տեսայ որ շատ ամիսներ առաջ դէպի իր հայրենիք գացած ատեն՝ հիւանդացած է ու մեռած, իսկ իր թողած գիրերու տեղը՝ չի գիտցուիր, ու յոյս ալ չկայ զանոնք վերադառնելու»³:

Հոռմի մէջ

Այս միջադէպէն յետոյ Մատթէոս Ծարեցի կը գտնենք Հոռմ, ուր կը բնակէր Տէր Զաքարիա Ակամ, աշակէրտ Ուրբանեան վարժարանի, պաշտօնով՝ խոսովանահայր Հայոց եւ քննիչ հայերէն տակադրելի գիրքերու։ Մատթէոս կը յարի Տէր Զաքարիայի, որ լաւ գիտէր Հոռմի մտայնութիւնն ու լեզուն, եւ անոր ձեռքով աղերսադիր կը ներկայացնէ ՀՍ. ի ժողովին։ Աղերսադիրին օրինակը չգտանք դիւանին մէջ, սակայն նոյնը ներկայացուած է ՀՍ. ի 30 Յուլիս 1657ի նիստին, որու արձանագրութիւնը հետեւեալ կերպով կը համառօտէ Տէր Զաքարիայի գրութիւնը։ «Տէր Զաքարիա Ակամ, Հայոց խոստովանահայրը, կը ներկայացնէ թէ հայագի մը Հոռմի մէջ կ'ուղէ հայերէն լեզուով տապագրութիւններ կատարել՝ իր անձնական ծախսով։ կ'ուղէ տակել Ս. Գիրքը՝ սկսելով նոր Կտակարանէն, այն սրբագրութիւններով որ հաճոյ է Ս. ժողովին։ Եւ որովհետեւ Փրոփականտայի տպարանը ունի նոյն գիրերուն կաղապարները, կը խնդրէ որ աննոց վրայէն թափուին նոր գիրեր իսկ այն պարագային որ Ս. ժողովը չուղէ ստանձնել այս ծախսը, նոյն հայագի պատրաստ է իր ծախսով թափել տալ, բաւական է որ գիրերը մնան իր տրամադրութեան»⁴։ Նոյն օրուան նիստին ոչինչ կ'որոշուի, եւ հարցին կարգադրութիւնը կը յանձնուի տպարանին պատասխանատու Քարտիսալին։

Ցաջորգ օրը, 31 Յուլիս 1657ին, նոյն հարցը կը դրուի սեղանի վրայ։ Ժողովի արձանագրութիւններուն մէջ կը կարդանք առնուած որոշումը։ «Հարկ է գտնել գիտնական անձեր եւ հայերէն լեզուի մասնագէտներ, որպէսզի վերատեսնեն եւ սրբագրեն (Ս. Գիրքը)։ իսկ գիրերը՝ Փրոփականտայի տպարանը թող թափել տայ եւ յաջորդաբար զանոնք իրեն վերապահէ։ Այս առիթով ժողովասրահ կանչուեցաւ կղեմէս Կալանոս, որ յայտնեց թէ Վենետիկի մէջ կը գտնուին հայկական գիրեր, շինուած Փրոփականտայի տպարանի կաղապարներով, եւ վենետիկ փոխադրուած Յովհաննէս Մոլինոյի ձեռքով, որ հոս թարդման էր նոյն լեզուին։ Կարելի է քիչ գումարով

3. SOCG, vol. 182, fol. 223.

4. Acta, vol. 26, fol. 209, n. 11.

վերստանալ այդ գիրերը եւ հոս փոխադրել։ Քարտինալները վաւերացուցին, եւ որոշուեցաւ գրել Վենետիկի Առաքելական Նուիրագին։ Թէեւ բացայատ կերպով չէ յիշատակուած Սատթէոս Ծարեցիի անունը, սակայն նիսթի պարունակութիւնը տարակոյս չէ թուր որ ինքն ըլլայ Ս. Գիրք տպագրել ուժողը։

1657 Յուլիս ամիսէն մինչեւ Նոյեմբեր Մատթէոս Հռոմ է, ան-
շուշո ջանալով հետապնդել՝ մտքին մէջ ունեցած ծրագիրը: Յուլիս
ամսուն ներկայացուցած խնդրագիրը՝ գործնականին մէջ կը մնայ-
ապարդին, որովհետեւ ՀԱ. ի ժողովը, ընդունելով հանդերձ որ
Փրոփականացի սպարանին մէջ թափուին նոր գիրեր, սպագիրելի
գիրքերուն համար, սակայն թոյլ չի տար զանոնք Հռոմէն դուրս
տանի:

1657 Նոյեմբերին Մատթէոս կը ներկայացնէ նոր աղերսագիր մը, ու փոխանակ Զաքարիա Ակամը միջնորդ քանելու՝ կը յարի իտալացի և կեղեցականի մը, որ օժանդակէ իրեն։ Խոտակածին անունը եւ ու նեցած պաշտօնը՝ կարելի չեղաւ ստուգել։ Մա ունի նամակ մը, 24 Նոյեմբեր Քուականով, - որու ստորագրութիւնը անցնթեռնի է, - Նոյեմբեր Քուականով, - որու ստորագրութիւնը անցնթեռնի է, - Հոռուած Հռոմ իր տունէն, ուղղուած ՀՅ. ի Քարտուղարին։ Նամակին սկզբնաւորութեան՝ ներողութիւնն կը խնդրէ, որ հիանդութեան պատճառով անկարող է անձամբ խօսիլ, ուստի նամակին հետ կը դրէ Մատթէոս Հայուն Յուշագիրը, խնդրելով որ նկատի առնուի եւ կատարուի անոր փափաքը, «քանի կ'ուաչէ տպել այն գիրքերը՝ որ առնօք տպուած են Վենետիկի մէջ. առ այս՝ թող չնորհուի Մատթէոսի, իր իսկ ծախսերով, թափել տալ նոր գիրեր, եւ նոյն գիրերով՝ Փրոփականտայի տպարանին մէջ տպուին իր գիրքերը, միշտ իր ծախսով, - որոնք թէ՛ սրբագրուած եւ թէ վաւերացուած են ՀՅ. ի Ժողովէն»⁶:

Այս համակին կ'ընկերանայ Մարտեցի աղերսագիրը, որ թէեւ անթուական է, սակայն գրուած ըլքալու է 24 Նոյեմբեր 1657 թուա- կանին մերձակայ օր մը: Յուշագիրը, գրուած իտալերէն, բառացի կերպով կ'ըսէ: «Մատթէոս Հայը, էջմիածին քաղաքէն, խոնարի ա- զերսարկու Զերդ վսեմութեան, կը փափաքի տպագրել ստորեւ նշա- նակուած դիրքերը, իբր ծառայութիւն իր ազգին ուստի չնորհք կը խնդրէ որ կարենայ Փորփականտայի տպարանի մայրերը գործածե- լով՝ պատրաստէ Հայկական զիրեր, եւ անոնցմով տպէ այն դիրքե- րը՝ որ անցեալին վաւերացուած եւ տպուած են Վենետիկի մէջ. Հայ-

6. SOCG, vol. 1315, fol. 255.

կական Սաղմոսարանը եւ Հայերէն երդեր (իմա «Յիսուս Որդի»):

Մատթէոսի այս աղերսագիրը ուղղակի կերպով նիւթ չէ եղած ՀՍ.ի նիստերուն. բայց աղերսագիրին ետեւ կը գտնենք ՀՍ.ի Քարտուղարին դիտողութիւնը, գրուած 15 Յունուար 1658ին. «Թող ներկայացնէ դիրքերը, որպէսզի վերաբնուին եւ ապա տրուի պատասխան մը»:

ՀՍ.ի Ժողովին կողմէ քննուած Սաղմոսարանը, որ տպուած է Վենետիկ՝ Յովհաննէս Մոլինոյէ, ինչպէս նաև Ս. Ներսէս Շնորհալիի «Յիսուս Որդի» գիրքին քննութեան ենթարկուիլը՝ անշուշտ անըմբռնելի էր Մատթէոսի համար, ըստելու համար զայթակեցուցիչ: Այս անակնկալին անկախ, 3 Դեկտ. 1657ին արդէն քննութեան ենթարկուած էր տպագրական դիրերու հարցը, եւ որոշում առնուած էր (Յուլիս 31ին), պատրաստել նոր գիրեր, ՀՍ.ի Ժողովի ծախսով, որպէսզի անոնցմով Հոռմի մէջ տպուին Մատթէոսի փափաքած գիրքերը: Նոյն օրուան արձանագրութեան մէջ կը կարդանք՝ թէ Կղեմէս Կալանոս անդրադարձնել տուած է ՀՍ.ի Քարտուղարին՝ թէ Մատթէոս գժգոհ մնալով ՀՍ.ի այս որոշումէն, հետամուտ է շինել տալու հայկական դիրերու հայրեր եւ մայրեր՝ Հոռմէն դուրս փոխադրելու համար: Կալանոս, վնասակար նկատելով այս արարքը, կը խնդրէ որ իմաց տրուի ՀՍ.ի քարտինաներուն, որոնք միաբերան կ'որոշեն՝ «Արդիկուի», այսինքն՝ Մատթէոս չկարենայ շարունակել իր սկսած գործը»:

Մինչ այս Տէր Զաքարիա Ակամ խնդրանք կը ներկայացնէ Ս. Ժողովին, որպէսզի իր գրաքննիչ՝ ամսականը 2 սկուդէն բարձրանայ Յի: 11 Ապրիլ 1658ի նիստին ՀՍ.ի Քարտուղարը գովասանքով կը խօսի Զաքարիայի մասին, իրը լատինակէտ եւ մանաւանդ հայագէտ, որու նմանը Հոռմի մէջ անկարելի է գտնել, եւ որ ՀՍ.ի Ժողովին պատուէրին վրայ՝ այժմ կը քննէ Սաղմոսարանն ու Յիսուս Որդին: Եւ որով ընդունելի կ'ըլլայ խնդրանքը եւ ամսականը կը բարձրանայ երեք սկուդի: Բայց թէ ի՞ր աւարտած է գրաքննութիւնը եւ ի՞նչ եղած է քննութեան արդէւնքը՝ անծանօթ կը մնայ մեզի:

Այս անյաջողութիւններուն գիմաց, Մատթէոսի միակ յոյսը կը մնար՝ դիմել բարձրագոյն անձնաւորութեան, այն է Պապին, որ նոյն օրերուն էր Պօլոս Դ.: Միշտ իտակերէն լեզուով եւ անթուական, Մատթէոս կը շարադրէ ընդրաճակ աղերսագիր մը, որու պարունակութիւնը կը համապատէ իր ամբողջ պատմութիւնը:

7. SOCG, vol. 315, fol. 254.

8. Acta, vol. 26, fol. 571-2, n. 4.

«ՍՐբաղան Հայր»

«Մատթէոս, հայ կաթողիկէ սարկաւագ, նօտար Հայոց Կաթողիկոսին, ջերմեռանդ աղերսարկու Զերք Սրբութեան, խոնարհաբար կը ներկայացնէ իր կացութիւնը: Սա, երեք տարի առաջ մեկնած է իր հայրենիքն, իր Կաթողիկոսն զրկուած է Վենետիկ, տպագրելու համար հայերէն զիրերով Ս. Գիրքը և ուրիշ զիրքեր, ինչպէս նաեւ շներ տարու հայկական զիրեր՝ հետը տանելու համար հայրենիք, վերոյիշեալ նպատակներուն համար. սակայն նոյն քաղաքին մէջ չդատնելով յարմար զիրեր՝ եկած է Հռոմ, վաստահ ըլլալով թէ հոս պիտի կարենար գտնել քաջ վարպետներ, տպագրիչներ եւ յիշեալ զիրերը պատրաստողներ:

«Ի՞նը ամիս է եւ աւելի որ ան կը գտնուի Հռոմ: Այս ժամանակամիջոցին դիմեց ՀՍ. ի ժողովին, որ զինքը ինը ամիս քրաղեցնելէ յետոյ՝ չուզեց տալ անոր ուրիշ հրաման, եթէ ոչ Հռոմի մէջ տպել կարդ մը զիրքեր, բայց մերժեց զիրերը հետը տանելու հրամանը:

«Այս պատճառին համար, աղերսարկուն, բոլոր խոնարհութեամբ կը խնդրէ Զեր Սրբութենին, որ համեր թոյլ տալ՝ ո՛չ միայն Հռոմի մէջ Ս. Գիրքն ու ուրիշ զիրքեր հայերէն լեզուով տպելու, այլ նաեւ կարենայ, իր ծախսով, շնել տայ զիրեր, ու հետը տանի Ֆիրենցէ, Վենետիկ եւ Հայաստան, հոն տպելու համար զիրքեր, ի նպաստ կաթողիկութեան: Անցեալին նման չնորհք ըրած է նաեւ բարեյիշատակ Ուրբանոս Բ. Պապը, սակայն այսօր զիրերը հինգած եւ տձեւ ըլլալով՝ ներկայիս կը փափառուի շնել լաւագոյններ»⁹:

Եթէ ընդունինք որ 1657ի Յուլիսին է որ Մատթէոս հասած է Հռոմ, ինը ամիս ետք, Ապրիլին կամ Մայիսին (1658) գրուած բրւալու է այս աղերսաղիրը: Առհասարակ Պարկերու խնդրագիրները կը յանձնուին ՀՍ. ի ժողովին, որպէսզի քննուի, սակայն ՀՍ. ի նիստերու արձանագրութիւններուն մէջ՝ ոչինչ կը գտնենք այս ուղղութեամբ: Նոյն աղերսարկը ետեւ կայ ՀՍ. ի Քարտուղարին համառօտ մէկ ակնարկը, 1. Հոկտ. 1658 թուականով. «Քարտինալ Բանկաշխօ (թողի խօսի) Նորին Սրբութեան հետ»: Արդեօք մինչեւ այդ թուականը, Մատթէոս զեռ Հռոմ էր, թէ իր մեկնելին վերջ խնդրագիրը քննութեան ենթարկուած է: Զունինք պատասխան. այսքանը որոշ է որ Մատթէոս կը պատրաստուի մեկնի Հռոմին, ու 6 Օգոստ. 1658ին՝ կը ներկայացնէ նոր աղերսարկիր մը, ուղղուած ՀՍ. ի ժողովին, խընդուով որ իրեն տրուին Փրոփականտա տպուած կարգ մը զիրքեր, այսինքն՝ երկու օրինակ Աւետարան, արարերէն լեզուով, բառարան մը, Ապրենարան մը եւ քերականութիւն մը՝ վրացերէն լեզուով¹⁰:

9. SOCG, vol. 223, fol. 9.

10. SOCG, vol. 225, fol. 27.

Երկու տարի Վենետիկ ու Հռոմ գործի մը հետազողելէ յետոյ՝ Մատթէոս Ծարեցի առանց ոչինչ եղակացնելու՝ կը մեկնի Հոլանտա, սկիզբ տալու համար իր գործին: Այսօր, որ պատմութեան կը նայինք քննադատական աչքով, պիտի ըսենք որ Մատթէոս սխալած էր այս ճամբան ընտրած ըլլալուն համար, որովհետեւ անկարելի էր որ Հռոմ գիջանիք իր ինդրանքին, ոչ թէ հայ ըլլալուն եւ կամ դաւանական հարցերու համար, այլ որովհետեւ Հռոմի ուղղունքն էր՝ անձամք հսկել տպադրութիւններուն վրայ, եւ թոյլ չտալ որ ազատօրէն տպադրութիւնը ընդգանրանայ եկեղեցական գիրքերու, ու տպադրութեան հետ տարածուի հերետիկոսութիւնն ու ոչ կաթողիկէ սկզբունքներ :

Հռոմ այս կերպով գործած էր անցեալին, նոյն զիրքով մնաց Ծարեցիի հետ. բացառութիւն մը ըրաւ Յովհաննէս Անկիւրացիի՝ թոյլ տալով որ Հռոմ սրբադրուած Սաղմոսարանը տպուի Վենետիկ, Փրոփականայի գիրերով, եւ տեսանք թէ ինչպէս մտահոգ էր որ Մոլինոյի մահն ետք՝ գիրերը դառնային Հռոմ : Յովհաննէս Վրդ. Զուղացիցի մասին անդրադարձած ատեն՝ տեսանք որ իրեն ալ մերժուած էր, 1642ին, Հռոմի մէջ շինել տրուած հայերէն գիրերը վոխագրել Լեհաստան: Նմանապէս 1640ին, Պօղոս Պիրոմալլիի նոյն մէրժողական պատասխանը տրուած էր, երբ կը խնդրէր Հռոմէն լեհաստան տանիլ Փրոփականտայի հայկական տպադրական գիրերը, հոն իր բառարանը տպելու համար: 1651ի Սեպտ. 30ին, Վենետիկի Արքապիսկոպոսը ՀՍ. ի նախագահին կը գրէ թէ քաղաքին մէջ աղնուական հայ մը կ'ուզէ վերատպել Հռոմ տպուած Ս. Բելլարմինոսի Քրիստոնէական վարդապետութիւնը (տպ. 1630) եւ Պատարագամատոյցը (տպ. 1642), եւ առ այս կը խնդրէ Հռոմի հաճութիւնը¹¹: ՀՍ. ի ժողովը 30 Հոկտ. 1651ի նիստով հաւան կը գտնուի վերատպութեան, պարմանով որ հայերէնին հետ միասին տպադրուի իտաւերէն բնագիրը ու կրկին սրբագրուի, որպէսզի ոչ մէկ տպադրական գրիպակ ներս մտնէ, եւ ամէն կը պատպով նման ըլլայ Հռոմ տպադրուած օրինակին¹²:

Հռոմի խիստ դիրքը, հանած արդելքները եւ ձեռք առած դարաւոր գգուշութիւնները դուցէ նախախնամական դեր մը ունէին մէր ազդի պատմութեան համար:

Ամսդերտամ տպուած առաջին գիրքերու արձագանգը

Մատթէոս Ծարեցի կը հաստատուի Ամսդերտամ եւ պողպատեայ կամքով կը սկսի գործի: Գիտենք պատմութեան մանրամասնութիւնները, թէ ինչպէս Ծարեցի սկսած է տպել Յիսուս Որդին, եւ առանց

11. SOCG, vol. 292, fol. 440.

12. Acta, vol. 20, fol. 113, n. 19.

տեսնելու գործին աւարտիլով՝ վախճանած է 1661 Յունուար 22ին, տպարանը կտակելով էջմիածնի եւ Ս. Սարգիս վանքերուն։ Ոսկան Վրդ. իսկոյն Ամսդերտամ կը զրկէ իր շահակերտը Կարապետ Անդրիանացի, որ կը շարունակէ Մատթէոսի կէս ձգած գործը։ Ոսկան Ամսդերտամ կը հասնի 1663 տարւոյն սկիզբը։ 1661-1664 տարիներուն Ամսդերտամի մէջ կը տպուին 1. Յիսուս Որդի (1660-1), 2. Սաղմոսարան (1661-2), 3. Ժամագիրք (1662-3), 4. Սաղմոսարան (1664), 5. Շարակինց (1664-5), որոնց տպագրութեան լուրը շատ չուտով կը հասնի Հռոմ, որ իսկոյն ձեռք կ'առնէ զգուշութիւններ։

Այս նիւթին մասին արդէն իսկ գրուած ըլլալով¹³ աւելորդ է ծանրանալ անոր վրայ. կ'աւելցնենք միայն մանր գաստաթուղթեր մը։ Երբ Ամսդերտամի մէջ տպուած էին առաջին երկու գիրքեր, - Յիսուս Որդի, Սաղմոսարան, - ու նոր աւարտած էր երրորդը, Ժամագիրքը (12 Փետր. 1663), չենք գիտեր ինչ ճամբով լուրը հասած է ՀՍ. ի ժողովին, որու Քարտուղարը պարտք կը համարի ձեռք առնել զգուշութիւններ, եւ 14 Փետրուար 1663ին կը գրէ Բրիւքսէլի Փոխ-նուիրակին՝ Girolamo Di Vecchisi. «Լսելով որ քանի մը հայր կը ծրագրեն Ամսդերտամի մէջ տպել Աստուածաշունը իրենց լեզուով, եւ ժողովիս Քարտինալները արդար տարակյուն ունեցան՝ որ չըլլայ թէ սխալներով լցուն ըլլայ, ու յատկապէս իրենց աղանդին (setta) սխալներով, մտածելով որ այս բանը մեծապէս կրնայ վնասել Հայոց մէջ կաթողիկէութեան տարածումին, պարտք դրին վրաս՝ գիմելու քեզի, որպէսպի դուն ձեւով մը, կաթողիկէ իշխաններու դեսպաններով կամ այդ երկրին Առաքելական նուիրակին կամ անոր օդնականին ձեռքով, եւ կամ ուրիշ որեւէ միջոցով՝ արգիլետ տաս»¹⁴։

Բրիւքսէլի Փոխ-նուիրակը կը պատասխանէ Յ Մարտին (1663), խոստանալով գրել Հայեանտա՝ տեղեկութիւններ հաւաքելու համար, թէ արդեօք իրապէս հայերէն լեզուով Աստուածաշունը տպագրուած է կամ ոչ։ Նոյն նամակով կը խոստանայ ձեռք առնել ամէն միջոց՝ արգիլու ամէն տպագրութիւն, հակառակ երկրին օրէնքներուն՝ որ տպագրիչներուն կը չնորհէ ամէն տեսակ «տարօրինակ աղատութիւն»¹⁵։

13. Rome et la Bible Arménienne d'après la correspondance de J.-B. Van Neercassel. («Revue des Etudes Byzantines», 1958, t. XVI, p. 172-182). Յօդուածին Հայերէն թարգմանութիւնը կատարած է Հայկ Պէտրէռեան, տես Համբէկ Ամօրիայ, 1966, թիւ 7-9, էջ 337-352: Տես նաև ԱՄԱՏՈՒՆԻ ԳՐՊՄ. Կ., Ոսկան Վրդ. Երեսացի, էջ 150-155:

14. Lettere volgari, vol. 44, fol. 126.

15. SOCG, vol. 223, fol. 147.

Բրիւքսէլի Փոխ-նուիրակը կը դիմէ Հոլանտայի Առաջելական փոխանորդ Վան Նէէրքասսէլի, որ կը պտնուիր Ութրեխտ։ Նէէրքասսէլ իր կարգին, կը դիմէ Ամստերդամի իր մէկ դրավաճառ բարեկամին, Blaeuի, որ քննելով կացութիւնը, 11 Մարտին՝ հետեւեալ տեղեկութիւնը կը հաղորդէ (լատիներէն) Նէէրքասսէլի։ «Օ Մարտ թուակիրդ առացայ. որոշ էր որ հայ հերձուածողներ Ս. Գիրքէն մաս մը իրենց լեզուով թարգմանած ու տպած են։ Ես տեսայ երկու հատորները, ութածալ, սրբազն պատկերներով զարդարուած, մաս մը Հին եւ մաս մը Նոր Կոտակարանէն։ Կը տեսնուի որ այս մարդիկը չարութիւնամք կտրատելով ընտրած են Սուրբ Գիրքէն յարմարադոյն հատուածներ՝ իրենց սուտ վարդապետութիւնը տարածելու համար»¹⁶։

Նէէրքասսէլ Blaeuի նամակը կը դրէ Բրիւքսէլի Փոխ-նուիրակին, որու կ'ուղղէ նամակ մըն ալ՝ 27 Մարտին, գրեթէ բառացի կրկնելով Blaeuի գրածները, աւելցնելով. «Գրավաճառ Blaeu կ'ըսէ թէ Հայերը այդ տպուած հատորներէն իրեն ալ նուիրած են, ու կը պնդէ թէ Հայերն են տպագրողը եւ ոչ թէ ինքը։ Սակայն կը կարծեմ որ ինքը ճշարտութիւնը կը ծածկէ, ու ինք կատարած ըլլալու է տպագրութիւնը՝ ամօթ կը դրայ այդպիսի վատ դործ մը ըրած ըլլալուն համար»։ Նէէրքասսէլ նամակը կը փակէ խոստանալով դեռ կարելին ընել կաթողիկէ Հայերու եւ բէլճիքացի վաճառականներու ձեռքով, որոնք առեւտուր ունին Հայերու հետ, տարածելու լուրը Հայաստանի մէջ՝ թէ յիշեալ հատորները իրական Սուրբ Գիրքը չեն, այլ զիրենք խարելու համար համարդուած էջեր»¹⁷։

Բրիւքսէլի Փոխ-նուիրակը՝ Di Vecchi, 21 Մարտ 1663ին կը դրէ ՀՍ. ի Նախագահ Քարտ. Քիծիի, անոր զրկելով թէ՝ Blaeuի եւ թէ Նէէրքասսէլի նամակներու օրինակները՝ աւելցնելով. «Կրկն անդամ պիտի գրեմ (Նէէրքասսէլի), որ ձեռք առնէ՝ 'ո՛չ միայն իր նամակին մէջ յիշած միջոցները, այլ արդիլէ որ այդ զիրքերը Հոլանտայի սահմաններէն դուրս ելլեն, օպտագործելով այն միջոցները՝ որ ձեր նամակին մէջ թուարկած էիք»¹⁸։

Նամակներու բազմութիւնը նիւթ կ'ըլլայ ՀՍ. ի Ժողովի 5 Յունիս 1663ի նիստին, որու արձանագրութիւններուն մէջ ամփոխուած են նամակներու պարունակութիւնը։ Այդ նիստով կ'որոշուի. «Գրել Բրիւքսէլի Փոխ-նուիրակին, որ տպագրուածներէն օրինակ մը դրկէ Հռոմ, որպէսզի քննուին ու սխալները հատորիկի մը մէջ ամփոփ-ուելով՝ տպագրուին Փրոփականտայի տպարանը. յիշեալ հատորիկ-

16. SOCG, vol. 223, fol. 161. Նամակը բնագիր չէ, այլ օրինակութիւն մը։

17. SOCG, vol. 223, fol. 161.

18. SOCG, vol. 223, fol. 159.

ները զբկուին Հայաստան, որպէսզի կաթողիկէները գլուշութեամբ կարդան այդ Աստուածաշունչները: Նմանապէս թող կատարուին յատուկ ջանքեր, տեսնելու թէ կարելի՞ և առանց սփալի տպագրել Աստուածաշունչը, եւ Հայաստան զբկուին նոյն նպատակով»¹⁹:

4 Սեպտ. 1663ին ՀՅ.ի ժողովը կրկին կը քննէ այս հարցը, ու արձանագրութիւններէն երեւան կու դայ որ Ամսդերտամ տպուած «Աստուածաշունչ»ին սրբագրութիւնը յանձնուած է Պիրոմալլիի, իսկ Հռոմ տպագրելի Ս. Գիրքին համար Կղեմէս Կալանոս «կ'ըսէ՝ թէ տարիներու գործ է, ինչպէս տեսնուեցաւ արարերէն Աստուածաշունչին տպագրութեան համար: Վատն այն է՝ որ Հռոմի մէջ չկան հասու անձեր, որոնք տեղեակ ըլլան հայերէն լեզուին, մինչ արարերէնի համար կը գտնուին շատեր»: Ժողովին եղուակացութիւնը կ'ըլլայ. «Որքան կարելի է՝ Պիրոմալլի փութով աւարտէ սրբագրութիւնները, որպէսզի տպագրուելով զբկուին Հայաստան»²⁰:

Ուսկան Վրդ.ի Հռոմ դտնուած Մթանին ալ Ամսդերտամի հայ տպարանին մասին աննպաստ վկիյութիւն մը կը հասնի Հռոմ: Կղեմէս Կալանոս, որ 1663ին Հռոմէն պացած էր Լէոպոլիս, 4 Սեպտ. 1664ին կը գրէ Հռոմ, Գերապ. Արակէրիչի. «կ'ուզեմ ձեզի իմացնել թէ Հայեր Ամսդերտամէն Լէոպոլիս բերին իրենց լեզուով, սովորական սփանքներով, տպագրուած գիրքեր, այսինքն նոր կոսկարան, Սալմասարան, Տօնացոյց եւն. եւ կ'ըսեն թէ Ոսկան հայ եպիսկոպոսը, այն որ ներկայիս Հռոմ կը գտնուի, Լիվոնոյէն Ամսդերտամ որկած ըլլայ իւ աշակերտը (Կարապետ Վարդապետ), որպէսզի այդ գիրքը տպէ»²¹: ՀՅ.ի ժողովի Քարտուղարը կը պատասխանէ կայանուի՝ 10 Յունուար 1665ին, ցոյց տալով քարտինալներու հաճութիւնը նման լուր մը իրենց աւանդուած ըլլալուն համար, ու կը թեթև կալանուի, որ իրը միակ հմուտ անձ, ճեռք ճգէ այդ գիրքին մէկական օրինակ, ուշագրութեամբ կարգայ, նշանակելով սըսալները, եւ արդիւնքը իմացնէ Ս. Ժողովին²²:

Ս. Գրքի տպագրութիւնը եւ անոր անհրաժեշտութիւնը հրամայական դարձած էր Հայերուն համար, միշտ աւելի կը հասուննար զաղափարը եւ կ'ընդհանրանային խօսակցութիւնները: Գաղափարը անշուշտ ծայր տուած էր աղղին հոգեւոր զլուկիներէն, կաթողիկոսներէն, որոնցմէ վերջինը Յակոբ Զուղայեցի, որ ճիշտ այս նպատակով Մատթէոս Մարեցին համբայ հանած էր, ու անոր մահէն յետոյ Եւրոպա պիտի զբկէր Ոսկան Երեւանցին:

19. Acta, vol. 32, fol. 129, n. 18.

20. Acta, vol. 32, fol. 209, n. 17.

21. SOCG, vol. 225, fol. 190-191.

22. Lettere volgari, vol. 52, fol. 7.

Հետաքրքրական է նաև հետեւեալ անցքը: Ոսկան դեռ նոր կվոռնոյ ոտք դրած, Վենետիկի լատին նուիրակը, 10 Մարտ 1669ին կը գրէ ՀՍ·ի Նախագահ Քարտինալ Քիմիի, թէ ամէն տարի Վենետիկ կը հասնին 180ի չափ հայ վաճառականներ, որոնցմէ 80ը կամ 90ը հաստատուն են քաղաքին մէջ, որոնց համար պէտք է ողեւոր հովիլ մը. «... առիթ առած կ'ուզեմ հաղորդել ձեզի, թէ Հայ ազգին հարցերու քաջատեղեակ անձեռ՝ խորհուրդ կու տան, որ եթէ հոս քաղաքս հաստատուի հայկական տապարան, մեծապէս կրնայ օդուակար ըլլալ անոնց հոգեկան բարիքին, մանաւանդ որ իրենց կաթովիկոս՝ հետամուտ է որ հոս եւ կամ Հոլանտա տպագրուի Ս. Գիրքը, որու պատրաստ է օգնել նաև դրամական կերպով»²³:

Վենետիկի նուիրակին նամակը կը գեկուցուի ՀՍ·ի Ժողովի 10 Սպրիի 1663ի նիստին, ու տպարանի առնչութեամբ կ'որոշուի. «Վենետիկի մէջ Հայերու համար տպարան բացուի, որովհետեւ կրնան դիւրաւ տպել հերետիկոսական գիրքեր»²⁴:

Ի՞նչ է այս բոլոր շարժումներուն եւ որոշումներուն եղակացութիւնը, ի՞նչ պէտք է հետեւցնել այս բոլոր մտահոգովթիւններէն: Տպագրութիւնը նոր ընդհանրացած ըլլալով, Հռոմի ՀՍ·ի Ժողովը, որու պաշտօնն էր աշխարհի վրայ տարածել կաթողիկէ վարդապետութիւնը, կը հսկէր որ չտարածուէին ոչ-կաթողիկէ սկզբունքներ, եւ որով ամենափոքր տարակոյսի պարագային, ամէն միջոց ձեռք կ'առնէր փափանելու ամէն ձեռնարկ: Պատմութիւնն ալ ցոյց կու տայ որ Հռոմ իր տրամադրութեան չունէր հայագիտներ, եւ որով տգիտութեան ու տարակոյսի մէջ՝ ժամագիրքը կը շփոթուէր Ս. Գիրքին հետ:

Ու անգամ մը եւս ՀՍ·ի Ժողովը կը հասնի եղակացութեան, թէ Հռոմի մէջ պէտք է անպայման սկսի Ս. Գիրքի տպագրութիւնը, առաջքն առնելու համար անհատներու ազատ վորքերուն, որ ամենեւին հաճոյ չէր կրնար ըլլալ Հռոմի: Սակայն փափաքը բաւական չէր՝ երբ զուրկ էր անոր հասնելու միջոցներէն:

23. SOCG, vol. 223, fol. 151+156.

24. Acta, vol. 32, fol. 90, n. 16.

Résumé

LA TYPOGRAPHIE ARMÉNIENNE ET ROME (XVII^e S.)

P. SAHAK DJEMDJEMIAN

Parti de l'Orient, Yovhannès vardapet de Djoulfa a été à Venise, à Rome et à Livourne, de 1639 à 1644, afin de réaliser une édition de la Bible. L'auteur fait connaître des détails historiques demeurés jusqu'ici inconnus, notamment les souffrances endurées par le vardapet Yovhannès, et les difficultés auxquelles il dû faire face, toutes suscitées par les autorités de Rome et par l'inquisition. En 1644, il imprime personnellement, à l'insu de Rome, les Psaumes, mais ne résistant plus à la persécution, il transfère son imprimerie en Perse.

A la suite de Yovhannès Molino et Yovhannès vardapet de Djoulfa, c'est le diacre Matthéos Dzarétsi qui poursuit l'idée d'une publication de la Bible de 1657 à 1658. Il est envoyé en Occident dans ce but par le Catholicos P'ilippos d'Etchmiadzine, mais il rencontre lui aussi des difficultés à Rome: l'inquisition n'autorise pas la publication de la Bible arménienne parce que, à son avis, elle était pleine d'hérésies. Sa requête adressée au pape Urbain VIII restant sans réponse, Matthéos passe à Amsterdam où il installe son imprimerie.

Oskan vardapet d'Erévan, auquel de nombreuses études sont consacrées jusqu'à nos jours, est mandé à son tour en Europe après la mort de Matthéos Dzarétsi. Les mêmes difficultés surgissent à Rome devant lui. Il part pour Amsterdam où, en 1666, il imprime pour la première fois la Bible dont il envoit deux exemplaires dédicacés au pape Urbain VIII et à la Congregazione di Propaganda Fide. Le livre est soumis à un examen. Oskan déplace son imprimerie à Livourne, mais faute de solutions pratiques, il se rend à Marseille pour y continuer son apostolat d'éditeur.